49՝Դ ՏԱՐԻ ԹԻՒ 1559 Կ. ՊՈԼԻՍ ՈՒՐԲԱԹ ՀՈՒԼԻՍ 22 — 4 ՕԳՈՍՏՈՍ 1906 13 ՃԷՄԱԶԻՒԼ ԱԽԸՐ 1324 — 22 ԹԷՄՈՒԶ 1322

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand Rue de la S-Porte.
CONSTANTINOPLE

منظومهٔ افكار
ارمنيجه يومى و سياسى غزه‌تدر
صاحب امتيازى: اومانس فريد
اداره‌خانه‌سى: باب عالى جاده‌سنده نومرو ۳۸

Մանզումէի Էֆքեար

ՀԱՅԱԹԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ՆԵՐՔԻՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պալը Ալի Ճատէսի, 38
Խմբագրութեան ուղղուած գրութիւններ ետ չեն արուիր

ԳԻՆԸ ԱՌԱՔԵԱԼՈՎ

	Տարեկան	Վեցամեայ
Պոլսոյ համար	80 ղր.	50 ղր.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	18 ֆր.

ՑԱՑՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար տողը 5 ղրուշ
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ,, ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՕՐՈՒԱՆ ՄՏԱՄՈՒՄՆԵՐ

ՊԷՏՔ Է ԲԱԽՏԱՏՈՄՍ ԳՆԵԼ

Երկաթուղիի տոմսերուն վերջին վիճակահանութեանը առթիւ, չոգենաւային ճամբորդութեան մը մէջ, խնդրոյ առարկայ դարձաւ սա հարցը թէ, պէտք է բախտաւոր գնել։ Մէկ քանի անձինք բացարձակապէս հակառակեցան. երիտասարդ մը մանաւանդ՝ որ վայելչօրէն հագուած էր ու խօսելու վարժ մէկը կը նկատուէր,

— Բոլորովին յիմարութիւն է, ըսաւ, բախտաւոր գնել ու սպասելը որ այդ թուղթի կտորը զինքը հարստացնէ։ Ասանկ գաղափար մը՝ բացարձակապէս ծուլութեան կ'առաջնորդէ ենթական։ Ալ ի՞նչ հարկ աշխատելու, եթէ մարդ թո՛ղ մէկ մէկ բրուկս գնէ ու ոտքերը երկնցուցած պառկի, հարկաւ հարստութիւնը պիտի գայ գտնէ զինքը եթէ բախտաւոր է, իսկ եթէ բախտ չունի, ո՛ւրչափ ալ աշխատի առապի, դարձեալ պիտի չկրնայ օձիքը աղատել թշուառութեան ճիրաններէն։ Անակնկալ կերպով հարստանալու այս մտածումն իսկ բաւական է մարդը աշխատութենէ պղտեցնելու։ Երբ մէկ օրէն միւսը երեսուն հազար ոսկիին տիրանալու հեռանկարը կայ, ալ ո՞վ կը յօժարի օրական տասը, քսան կամ հարիւր ղրուշին երեսը նայելու։ Հետեւաբար պէտք է ամէն մարդ իր աշխատութիւնը կրկնապատկէ ու գործը զարգացնելու գաղափարին միայն փարի, փոխանակ երկու միլիոնին մէջէն բախտի մը սպասելու։

Ուրիշ մէկ քանի ուղեւորներ ալ ձայնակցեցան փայլուն երիտասարդին, որ տարբեր ձեւերու տակ առաջ մղեց իր հակաբախտաւորական տեսութիւնները, միշտ սա եզրակացութեան յանգելով թէ, յիմարութիւն, ծուլութիւն, անխոհեմութիւն է բախտաւոր գնելը և թէ՝ մարդ միայն իր աշխատութեան պէտք է վստահի հարուստ ըլլալու համար։

Տարէց ուղեւոր մը որ արտաքին տեսքով հասուցի երեւոյթը ունէր, խօսակցութեան առաջին շրջանէն ի վեր պահած լռութիւնը խզելով,

— Ներեցէ՛ք պարո՛ն, ըսաւ երիտասարդին, դուք երեւէք չքաւորութեան ենթարկուած էք, դրամին կարօտը քաշած էք։

Այս լուրջ հարցումը անակնկալի բերաւ երիտասարդը որ վայրկեան մը տատամսելէ ետք,

— Ո՛չ, պարո՛ն, պատասխանեց, երբեք չքաւորութիւն տեսած չեմ։

Կը մաղթեմ որ ասկէ ետք ալ չը տեսնաք դայն, յարեց հասաւուն, չքաւորութիւնը սոսկալի բան է, մանաւանդ՝ երբ մարդ նախապէս հարուստ ըլլալէ ետք, աղքատ իյնալու դժբախտութիւնը ունենայ։ Արդ, քանի որ չքաւորութեան վրայ գաղափար չունիք, ներեցէք որ դիտել տամ ձեզ թէ բախտաւորներու մասին ձեր յայտնած գաղափարները անվիճելի չեն։ Այդ թուղթերը հարուստները չէ որ կը գնեն, անոր յարողները աւելի ժողովրդեան միջնակարգ ու աղքատ դասակարգն է։

—Այո՛, կրկնեց երիտասարդը, դիտեմ որ այնպէս է ու ես բախտաւորը պատճառ կը նկատեմ հասարակ դասակարգին դժբախտութեան. նախ որ խնդիրը իրենց ապրուստէն խնայելով դրամ պիտի հացնեն, երկրորդ որ անոր յուսալով՝ աշխատութենէ պիտի պաղին ու ծուլութեան ենթարկուին։

—Անհաւասիկ այս կէտին վրայ է որ կը սպասիք յարեց հասաւուն, ես իմ կէտքս ու նիւթական դիւրակեցիկ վիճակս բախտաւորներուն կը պարտիմ. և ո՛րչափ ալ պատշաճութեան հակառակ ըլլայ, չեմ կրնար լուռ մնալ ու չպաշտպանել զանոնք, երբ ո՛և է մէկը անոնց դատմամբ։

—Ուրեմն մեծ պարգե՞ւ մը շնորհած էք վիճակահանութենէն։

—Ո՛չ պարո՛ն, պարգեւ չնորհած չեմ. ընդհակառակը չատ դրամ վճարած եմ բախտաւորներու, նիւթական այնպիսի անձկութեան մը մէջ, երբ հինգ կամ տասը ղրուշը մեծ պակաս մը կը բանար ելեւմտացոյցիս մէջ։

—Ուրեմն ինչպէս երախտապարտ կը մնաք անոր։

Տարէց ուղեւորը գլուխը երերցնելով,

—Անպատշաճ մի՛ նկատէք, ըսաւ, երբ առանց նախապէս ներկայացուելու, առաջին պատահական տեսակցութեան մը մէջ իմ կենսագրութիւնս ընել ձեռնարկեմ. խնդիրը սկզբունքի մը շուրջ կը դառնայ, որուն անհուն չնորհները վայելելէ ետք, անհրաժեշտ պարտականութիւն կը սեպեմ ինձ՝ աշխարհի չորս կողմը՝ անոր ի նպաստ խօսելու։ Այսօր գործէ քաշած մէկն եմ ես ու խնայողութեանս արդիւնքով կ'ապրիմ բաւական գոհացուցիչ պայմաններու տակ։ Երիտասարդութեանս առաջին շրջաններուն մէջ ալ նոյնքան հարուստ էի ու բարեկեցիկ, առեւտրական ձախողումներ սակայն՝ միանալով անփորձութեան՝ յանկարծ փճացուցին ամբողջ ունեցածս ու պահ մը օրուան ապրուստս իսկ մտածելու հարկին մէջ գտնուեցայ։ Դժբախտութիւնը կը հաղթէր զիս և ո՛ր կողմ որ դիմէի միշտ անանցանելի պատ մը կ'ելլար առջեւս։ Ի՞նչ ընէի, ի՞նչպէս ապրէի, գլուխս ո՞ր քարին զարնէի, ցաւալին այն էր որ չատեր՝ դեռ տեղեակ չէին իմ բուն ներքին կացութեանս, ու արտաքին երեւոյթէս դատելով միշտ միեւնոյն բարեկեցիկը կը կարծէին ու անոր համեմատ վարմունք կ'ակնկալէին ինձմէ։ Այս պարագան ա՛լ աւելի վիշտ կը պատճառէր ինձ և մերթ այնչափ կը վիրաւորէր արժանապատուութիւնս որ, կ'ստիպուէի քսակիս յետին ընտիրն անգամ ուրիշներու համար վատնել։ Իրաւ է որ ունեւորը մը ասանկ յիմարութիւն չի կրնար գործել, սակայն տնանկ մը որ հակառակ իր ինկած վիճակին, դեռ կ'ուզէ երեւոյթները փրկել, ամէնէն աներեւակայելի տխմարութիւններն անգամ կրնայ ընդդրկել, միշտ մտրակուած՝ իր մէջը եռեւեռող մտախուռութենէն։ Այսպէս օր աւուր ա՛լ աւելի կը վատթարանար վիճակս ու ամէն յոյս կը կորսուէր շուրջս։ Ամիսներով ոսկիի երես չէի տեսներ ու ընտանիքիս հաղիւ չոր ապրուստ մը կրնայի հայթայթել անկէ ասկէ պարտք ընելով ու տնական զարդեղէններն ու կարասիները իրենց կէս գնով ծախելով։ Ի՞նչ պիտի ըլլար այս անսուգութեան վախճանը, մինչեւ ե՞րբ պիտի քաշկռտէի կեանքս. մութ մտածումներ սկսած էին պաշարել միտքս որ մերթ ընդ մերթ հակումներ կը ցուցնէր անձնասպանութեան։ Բնաւորութեամբ յոռետես մը չէի թէեւ, բայց թշուառութիւնը այնքան խստիւ պարփակած էր զիս որ անկէ ազատելու ո՛և է նշոյլ չէի նշմարեր ու օր աւուր հալ ու մաշ կը դառնայի միշտ աւելի մտենալով անձնասպանութեան գաղափարին։ Օր մը երբ ամէն կողմէ յոյս կտրած՝ գլխիկոր կ'անցնէի Պահճէ Դաբուի սեղանաւորներուն առջեւէն, հոն բախտաւոր ծախողներու շաղակրատ ծանուցումները լսելով, շունչ մը առի։ Շանող թիւը վեց հարիւր հազար ֆր. պիտի սանայ, կը պօռար ծախողը, այս պարագան ազդեց վրաս, ո՞վ գիտէ, կրնար բախտը այս կողմէն ժպտիլ, ինչո՞ւ փորձ մը չընէի, ամէն օր ըրած այլազան դիմումներս ալ նոյնչափ հաւանականութեան վրայ չէին հիմնուած. ինչո՞ւ յոյս այնինչ սեղանաւորին կամ վաճառականին վրայ դնէի ու բախտաւորմի մը վրայ չկրնայի դնել։ Որոշումս տուի, անմիջապէս մօտեցայ սեղանաւորին, առաջին անգամ պատահած բախտաւորմի առի սեղանին վրայէն, կնիքներուն ուշադրութիւն ըրի որ կեղծ չըլլայ, բոլանդակութիւնը կարդացի որ կը խոստանար 7½ ղրշ. ի փոխարէն տալ վիճակահանութեան ամէն իրաւունքները, զորս ունէին երկաթուղիի մայր պարտաթուղթերը, ալ չկրցի համբերել, բացի քսակս, ամբողջ հարստութեանս կէսը 7½ ղրշ. վճարեցի որ բախտաւորմը գրպանելով տուն վերադարձայ։ Հիմա աւելի ուրախ, աւելի զուարթ կ'զգայի զիս, յուսահատութեան ճնշող բեռը մեսամբ վերցած էր վրայէս, թէեւ հեռաւոր, սակայն հաւանական յոյս մը ունէի վերջապէս, յոյս մը որ նմանօրինակ յոյսերու ամէնէն արժէքաւորն ու թանկագինն էր։ Այլեւս ես ալ իրաւունք կ'զգայի ապրելու, կռուան մը գտած էի ոտքիս, յենակէտ մը ունէի որ ամէն յոյս կը ներշնչէր։ Անոնք միայն որ դժբախտութեան ու յուսահատութեան ծայրատիճանին հասած են, այո՛, անոնք միայն կրնան դնահատել յոյսի մը արժէքը։

Հասաւուն յանկարծ ոգեւորուեցաւ, մազերը ցցուեցան, մարած աչքերը նոր փայլ մը առին ու ճարտար յորդումով մը,

—Պարապ տեղը չէ որ, ըսաւ, յոյսը հաւատքի մասը նկատուած է ամէն կրօնքի մէջ ալ, արդեօք յոյսէն մեծ կռուան մը կա՛յ ոև է դժբախտութեան մէջ ապրողներու համար։ Եթէ յոյսը չըլլար, քանի՛ քանի՛ ընտանիքներ փճացած պիտի ըլլային հիմա, քանի՛ քանի՛ առեւտրական տուներ հիմնայատակ կործանած պիտի ըլլային, քանի՛ ճարտարարուեստներ կիսատ պիտի մնային։ Եւ գնած բախտաւորմս այդ թանկագին յոյսն էր որ կը ներշնչէր ինձ իմ մահամերձ զգացումներուս մէջ։ Ալ չէի քաշուեր, բախտաւորմը գրպանս էր, ո՛վ կրնար երաշխաւորել որ մէկ քանի շաբաթէն երեսուն հազար ոսկիանոց մարդ մը պիտի չըլլայի։ այս մտածումը փոխանակ ծուլութեան մղելու, աւելի համարձակութիւն կը ներշնչէր ինձ ամէն ծակ ու ծուկ մանելու և ապրուստի միջոց մը հայթայթելու։ Օրերը կ'անցնէին ու ես հարստութեան հեռապատկերովը ոգեւորուած, բաւ չէի խորհեր այլեւս անձնասպանութեան վրայ ու նմանը չտեսնուած համարձակութեամբ մը նոր ասպարէզներու հետամուտ կ'ըլլայի։

Ուղեւորներուն բանգէտները հասաւուին շուրջ հաւաքուած, խոր ուշադրութեամբ կ'ունկնդրէին անոր, որ չարունակելով,

—Դուք ամենքդ ալ գործի մարդիկ էք, ըսաւ, և գիտէք որ անխոնջ հետապնդում մը, ուշ կամ կանուխ իր բարերար արդիւնքը կ'ունենայ առեւտրական հրապարակին վրայ, բաւական է որ նիթական արիութիւնը ունենայ անձանձիր աշխատելու։ Բախտաւորմս տուաւ ինձ այդ արիութիւնը և ամիս մը ետք, չատ աննշան գործ մը ձեռք անցուցի. թէեւ վիճակահանութիւնը տեղի ունեցաւ ու ես բան մը չչահեցայ ուղղակի, սակայն եօթնուկէս ղրուշնոց բախտաւորմը անուղղակի կերպով յոյս ծնցուց մէջս, աշխատելու նոր կորով մը ներշնչեց ու փրկեց զիս յուսահատ անձնասպանութենէ մը։ Երկրորդ բախտաւորմ մըն ալ գնեցի, միշտ յուսալով որ եթէ առաջին անգամուն չժպտեցաւ, այս վիճակահանութեան անպատճառ պիտի մէջէ զիս բախտը ու մեծկակ պարգեւ մը չնորհէ։ Միւս կողմէ անշան գործս ալ կը շարունակէի, միշտ անոր առաջացումը կէտ նպատակի ունենալով։ Այսպէս երկու տարի կաղն ի կաղն ապրեցայ, ամէն օր յենակէտ ունենալով վիճակահանութեան մեծ պարգեւը, որ սակայն քնաւ չմտեցաւ ինձ։ Այս ժամանակամիջոցին մէջ սակայն չմոռնամ ըսել որ հետզհետէ չտկեցի գործս ու զայն զարգացնելով գոնացուցիչ վիճակի մը հասցուցի։ Արդ երբ հիմա տեսայ որ դուք բախտաւորներուն հակառակ կը խօսիք, իբր բարերարելը անոնց չկրցայ լուռ մնալ ու հակառակ պատշաճութեան օրէնքին, չխոստովանիլ թէ ի՞նչպէս այդ թուղթերուն կը պարտիմ կեանքս, հարստութիւնս ու գոյութիւնս։

Երիտասարդը, որ չէր ուզեր տեղի տալ,

—Դուք բացառութիւն կը կազմէք պարո՛ն, առարկեց, ո՛ւր գտնալ ձեզի պէս խելքը գլուխը մէկը որ գիտնայ կշռել բուն արժէքը բախտաւորներուն, հասարակ ժողովուրդը երբ անգամ մը իր մէջ հարստանալու յոյսը գոյացնէ, զեղխութեան ու ծուլութեան կուտայ զինքը։

—Ամենեւին, տեսնուած չէ մէկը հրամանին մշտապատրաստ։ Կ'ապրէինք։ Հովը ուժգնօրէն կ'ոռնար արդէն դուրսը, մեր ալքոլէն տաքցած մարմիններուն ցնցող ազդարարութիւնը տալով կարծես դուրսի ցուրտին ու փուքին։ Պղտիկ ճաշնչ մը, ու գլուխները ամբողջ կը դառնան դրան կողմ. Վախնալով դողալով, վրան գլուխը թաց՝ խումբինը, տասը տարեկան աղջիկ մըն է ներս մտնողը։ Վրայ գլուխ չկայ. հովէն ցիրուցան, թափած թափթփած մազերուն ջուրի ցօղերը իրենց ադամանդի փայլը կը խաղցնեն, օդային կաղերու հիանդաբոյր լոյսին տակ։ Հագած շրջազգեստին փէշերը, որոնք մինչեւ ծունկերը հաղիւ հազ կ'ի՛ջնեն, ցեխով թաթխուեր թրջուեր են. պլուզը, հակառակ իր կրկնակի սեղմումներուն, տակաւին թոյլատու է իր մէջ պարուսնակելու այս ազազուն մարմինին նման հինգ վեց մարմիններ։ Սեղանին քով կը կենայ, ձեռք երկնցնելով։ գլուխը ծռեր է, չարչարուած Բրիտասի անուշ գլուխ մը։

—Ի՞նչ է անունդ, կը հարցնէ իրեն մեր ընկերներէն մէկը։

—Նազիկ։

Ի՞նչ ալ աղուոր անուն. իր նուրբ դիմագիծերը, որոնք սակաւին չեն եղծուած թշուառութեան ամենակու ճիրաններէն, ի՞նչ ալ անուշ կը յարմարի իր քաղցր անունին նրբութեան, ինք ալ նազիկ իր անունին նման։ Դեռ խակ է արեւեսին մէջ կը դիտեմ, այս ալ վաղը մէկալնոր իրեն հասակակից մուրացիկներու պէս, սովորութեան ու կարօտութեան երեսէն, պիտի տայ վրայ իր ունեցած այնքան քաղցր ամօթխածութիւնը որ սիրտս կը խածնէ։ Հինգ տասը փարա կը տրուի ու կը ճամբենք։

Դողալով դողդղալով կը հեռանայ, կամացուկ մը դուռը կը բանայ ու քալէլէ աւելի կը սպրդի դռնէն դուրս, յանցանք մը գործող տղու սմսեղուկ վախկոտութիւնով։ Ընդ երկար ակնարկս կը մնայ յառած իր ետեւէն։

Ո՛ւր պիտի երթայ, ի՞նչ պիտի ըլլայ վաղը միւս օր սակաւ կեանքի մէջ. տարիները պիտի անցնեն, տեսած ցոփութիւնն ու չքեղութիւնն զինքը պիտի դրաւեն, և երբ նախաբոյս կորութիւններուն ընձիղիլը զգայ իր կուրծքին վրայ, չատ աւելի հեշտ պիտի գայ իրեն տարբեր միջոցներով դրամ շահիլը քան սա տարիքին նման ասոր անոր ձեռք երկնցնելը։ Մարդկային եսասէր բնաւորութիւնը չատ դիւրաւ պիտի գիտնայ չեղեցնել այս մանուկը ուղղութեան ճամբէն, հեշտանքի թեւերուն վրայ վերամբարձ, անգիտակ պիտի լքէ ինքզինքը այդ հեշտութեանց որոնց գլխաւոր դրդիչը իր իսկ երիտասարդութիւնն պիտի ըլլայ, և օր մըն ալ պիտի անցնի փըճանայ լուռ ու անչչուկ, ճիշդ իր ծընունդիր նման անչմար։

Ու դարեր պիտի կրկնուին միշտ կեանքի այդ կատակերգութիւնները։ Սերունդներ սերունդներու պիտի յաջորդեն, և կեանքը լեցուն պիտի ըլլայ միշտ սանկ սխրագին դրուագներով, որոնցմով կազմուած է արդէն, և որոնց իսկութիւնն ամբողջութիւնն իսկ է։

ԼԵՒՈՆ ՇԱԹՐԵԱՆ

ԿԵԱՆՔԻ ԴՐՈՒԱԳՆԵՐ

ՆԱԶԻՆ

Հիմա որ ա՛լ կամաց կամաց ցանցառուցեր եմ գիշերային պտոյտներս, որոնց համար այնքան հոգի կուտայի առենօք, հին յիշատակներս քրքրելուս և հետեւաբար հին օրերուս քաղցր յուշերուն վերադառնալուս, մէկէ աւելի դասեր, իրադարձութիւններ կը գտնեմ անոնց մէջ, որոնցմով չէի հետաքրքրուած երբեմն, զուարթ ու չենչող բնաւորութեանս բերումով։

Սիրուած բարեկամի մը պէս, զոր ճամբան արագ գացած ատենդ չես կրնար տեսնել, և որ հաքը կ'անդրադառնաս անոր բարեւը առած չըլլալուդ, ես ալ յետադարձ մտքի շարժումի մը կ'ունենամ երբեմն, անդրադառնալով այն պատկերներուն զորս տեսեր էի այդ թափառումներու պահուս, և որոնց քովէն անցեր գացեր էի. կեանքի իրերը լաւատես ակնոցով տեսնելու անհոգ փիլիսոփայութիւնով։ Ու բոլոր այս յիշատակներուն մէջ, իբր կարկառուն բարձրաւանդակ մը, պատահմամբ իր անունը լսելուս միտքս կը բերէ այն տպաւորութիւնը — տպաւորութիւններուն ամենէ՛ն խորունկը — զոր ունեցեր էի առաջին անգամ զինքը տեսնելուս։

Ասկից վեց տարի առաջ։

Գիշեր մը, շատ մը ուրիշ գիշերներու պէս, նորէն ընկերովի ժողովուեր էինք գարեջուրի բաժակներուն շուրջ. ամէն տատնուան պէս նորէն սիրեր էինք թաղել մեր մտմտուքները ու ցաւերը ալքոլային անուշ պատրանքներուն օրօրին տակ և զուարթանակ կը կատակէինք, կը խնդայինք։ Ոչ ոք մեզմէ զատ արդէն գարեջրատունը. սպասարկուներուն դանդաղ ու յոգնած քայլերը լռիկ կը սահէին մեր շուրջը, մեր ամէն խորհուրդները ըստ բաւականի նկատուելու չառին այս կէտը։ Իրենց նպատակին աւելի շուտ կրնան հասնիլ, եթէ աշխատին վերջ մը տալ տնտեսական չփման, որ ապագային կը սպառնայ մնասել խաղաղութեան։

Եւրոպայի ներկայ տնտեսական իրաւանցումին արմատը, կ'ըսէ Մ. Քայէօ, ա՛յն նախայարձակ մաքսային դրութիւնն է, որ շատ առաջ գացած է Գերմանիոյ մէջ։ Այդ երկիրը՝ զոհ չըլլալով իր սեփական ներքին հրապարակներուն մէջ գլխաւոր տեղը իրեն վերապահելու համար ձեռք առած միջոցներէն,— միջոցներ՝ զորս բոլորովին կ'արդարացնէ Մ. Քայէօ — այլ առեւտրական և ճարտարարուեստական մեծամեծ ընկերութիւններ (Քարթէլ, Թրըսթ) կը կազմէ գաղթային շահաստանները իւրացնելու։ Ասիկա առեւտրական շահերուն դէմ պատուար մը քաշելէ աւելի բան մըն է։ Այս դրութիւնը նախայարձակ եղած է, և գործիք մը եղած է քաղաքական և առեւտրական մրցակցութիւն առաջ բերելու։ Եւ Մ. Քայէօ կը յայտարարէ թէ այս բանին պատասխանատուն է Քարթէլի (ամերիկեան Թրըսթին պէս) դրութիւնը։ Առեւտրական այս հզօր սէնտիքաները ծանր կը կշռեն գերմանացի սպառողին վրայ, և ասով կը յաջողին չատ աժան գիներ առաջարկել արտասահմանի մէջ իրենց վաճառականութիւնը առաջ քշելու համար։ Ներքին հրապարակին վրայ սուղ կը ծախեն, արտաքին վաճառականութեան մէջ ժամանակին յաջողելու նպատակաւ։ Առաջին տեսութեամբ, այս դրութիւնը գերման սպառողին անմեղսատ իսկ արտաքին սպառողին նպաստաւոր կը թուի։ Կրնայ առաջին անգամ պահ մը այնպէս ըլլալ, կ'ըսէ Քայէօ, բայց չարունակելով ցոյց կուտայ թէ Գերմանիա նպատակ ունի անգլիական և ֆրանսական գաղթային հրապարակներուն վրայ ոչ միայն պարզապէս առեւտրական ազդեցութիւն մը ձեռք բերել, այլ բոլորովին կուլ տալ այդ հրապարակներուն վաճառականութիւնը, անտեսապէս ինքզինքը միայն օգտուելով ա՛յնպիսի գաղթային երկիրներէ, որոնց վրայ անգլիական և ֆրանսական դրօշը կը ծածանի։ Հոլանտա և Պելժիա կրնանք իբրեւ օրինակ մէջ բերել, կը չարունակէ Մ. Քայէօ։ Այսօր այդ երկու Տէրութեանց հրապարակները ողողուած են գրեթէ մեծ մասամբ գերմանական վաճառքներէ։ Գերմանիա հիմա կ'աշխատի գերմանական մաքսային միութեան մէջ մտցնել Պելժիան և Հոլանտան։

Մ. Քայէօ առաջինը չէ որ վտանգը մատնանիշ ընող, բայց նախորդ եզրակացութեան նախաբարը ի վեր կը հանէ նաև Աւստրիոյ վաճառականութեան ջանքերը, յայտարարելով թէ գերմանական Քարթէլին դրութիւնը հոն ալ սկսած է ծաղկիլ։ Օրինակ կը բերէ Աւստրիոյ բռնած ընթացքը Սերպիոյ ամբողջ վաճառականութիւնը ձեռք անցընելու համար։ Կը պարտաւորէ Սերպիան որպէս զի իր ներքին բոլոր պէտքերը աւստրիական հրապարակին վրայ դնէ, և այս պայմանով միայն ինք կը յօժարի սերպիական արքունիներուն արտածութեան առջեւ բաց պահել իր մաքսային սահմանագլուխը։ Խնդիր է թէ Անգլիա և Ֆրանսա պիտի ուզեն արդեօք վերջնապէս իրենց գաղթային և առեւտրական չահերը Գերմաններուն և Աւստրիացիներուն թողուլ։ Անգլիա սկսած է ըմբռնել թէ գերման առեւտրական մրցակցութիւնը հետզհետէ կը փճացնէ իր ճարտարարուեստները, և պիտի պարտաւորուի ինքզինքը պաշտպանել Քարթէլի դրութեան դէմ։ Ֆրանսա ինք ինչ պիտի ընէ այս պարագաներուն մէջ, իր առեւտրական կենսական չահերը պաշտպանելու համար։ Ինչպէս յայտնի է, ֆրանսական վաճառականութիւնը ո՛չ կ'աւելնայ և ոչ կը նուազի։ Ֆրանսա պարտաւորուած է չանք ընել առաջ երթալու համար, կամ անխուսափելի կերպով ետ երթալ։ Երկու ճամբայ բացուած են իրեն առջեւ։ Կրնայ ընդդիմել գերմանական դրութիւնը, կամ Անգլիոյ հետ ձեռք ձեռքի տալ տնտեսական համաձայնութիւն մը կնքելու, և իրենց վաճառականութեան միջոցները աւելի զօրացնելու նպատակաւ։

ԱՐՏԱՔԻՆ

ԳԵՐՄԱՆԻՈՅ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՄԸՐՑՈՒՄԸ։ — Մ. Քայէօ, որ քանի մը տարի եղմտական նախարար էր Մ. Վալտէք-Ռուսոյի վարչութեան տակ, չահեկան յօդուած մը կը հրատարակէ Մաքեեի մէջ սա՛ վերնագրով. — «Ֆրանսա՝ Տնտեսական Պատերազմի մը սպառնալիքին տակ»։ Իր առաջին կէտը սա՛ է թէ ապագային պատերազմները չատ հաւանական է որ մղուին աւելի առեւտրական քան թէ քաղաքական մրցումի պատճառաւ։ Տէրութեանց ցեղային հպարտութեան դէմ արհամարհանքը ըստ ինքեան բաւական չէ բանակներ չարժման մէջ դնելու համար. գրպանի քսակներուն չահուն դէմ եղած ծանր ցնա՛ մը աւելի պիտի կրէ պատերազմի նժարին մէջ։ Վերջերս զէնընկէցութեան խնդրոյն վրայ հրատարակուած գրքոյկներ ցոյց տուին թէ գերմանական ինչ ահագին գումարներ կ'ոռնար արդէն դուրսը, մեր ալքոլէն տաքցած մարմիններուն ցնցող ազդարարութիւնը տալով կարծես դուրսի ցուրտին ու փուքին։ Պղտիկ ճաշնչ մը, ու գլուխները ամբողջ կը դառնան դրան կողմ. Վախնալով դողալով, վրան գլուխը թաց՝ խումբինը, տասը տարեկան աղջիկ մըն է ներս մտնողը։ Վրայ գլուխ չկայ. հովէն ցիրուցան, թափած թափթփած մազերուն ջուրի ցօղերը իրենց ադամանդի փայլը կը խաղցնեն, օդային կաղերու հիանդաբոյր լոյսին տակ։ Հագած շրջազգեստին փէշերը, որոնք մինչեւ ծունկերը հաղիւ հազ կ'ի՛ջնեն, ցեխով թաթխուեր թրջուեր են. պլուզը, հակառակ իր կրկնակի սեղմումներուն, տակաւին թոյլատու է իր մէջ պարուսնակելու այս ազազուն մարմինին նման հինգ վեց մարմիններ։ Սեղանին քով կը կենայ, ձեռք երկնցնելով։ գլուխը ծռեր է, չարչարուած Բրիտասի անուշ գլուխ մը։

—Ի՞նչ է անունդ, կը հարցնէ իրեն մեր ընկերներէն մէկը։

—Նազիկ։

Ի՞նչ ալ աղուոր անուն. իր նուրբ դիմագիծերը, որոնք սակաւին չեն եղծուած թշուառութեան ամենակու ճիրաններէն, ի՞նչ ալ անուշ կը յարմարի իր քաղցր անունին նրբութեան, ինք ալ նազիկ իր անունին նման։ Դեռ խակ է արեւեսին մէջ կը դիտեմ, այս ալ վաղը մէկալնոր իրեն հասակակից մուրացիկներու պէս, սովորութեան ու կարօտութեան երեսէն, պիտի տայ վրայ իր ունեցած այնքան քաղցր ամօթխածութիւնը որ սիրտս կը խածնէ։ Հինգ տասը փարա կը տրուի ու կը ճամբենք։

Դողալով դողդղալով կը հեռանայ, կամացուկ մը դուռը կը բանայ ու քալէլէ աւելի կը սպրդի դռնէն դուրս, յանցանք մը գործող տղու սմսեղուկ վախկոտութիւնով։ Ընդ երկար ակնարկս կը մնայ յառած իր ետեւէն։

Ո՛ւր պիտի երթայ, ի՞նչ պիտի ըլլայ վաղը միւս օր սակաւ կեանքի մէջ. տարիները պիտի անցնեն, տեսած ցոփութիւնն ու չքեղութիւնն զինքը պիտի դրաւեն, և երբ նախաբոյս կլորութիւններուն ընձիղիլը զգայ իր կուրծքին վրայ, չատ աւելի հեշտ պիտի գայ իրեն տարբեր միջոցներով դրամ շահիլը քան սա տարիքին նման ասոր անոր ձեռք երկնցնելը։ Մարդկային եսասէր բնաւորութիւնը չատ դիւրաւ պիտի գիտնայ չեղեցնել այս մանուկը ուղղութեան ճամբէն, հեշտանքի թեւերուն վրայ վերամբարձ, անգիտակ պիտի լքէ ինքզինքը այդ հեշտութեանց որոնց գլխաւոր դրդիչը իր իսկ երիտասարդութիւնն պիտի ըլլայ, և օր մըն ալ պիտի անցնի փըճանայ լուռ ու անչչուկ, ճիշդ իր ծընունդիր նման անչմար։

Ու դարեր պիտի կրկնուին միշտ կեանքի այդ կատակերգութիւնները։ Սերունդներ սերունդներու պիտի յաջորդեն, և կեանքը լեցուն պիտի ըլլայ միշտ սանկ սխրագին դրուագներով, որոնցմով կազմուած է արդէն, և որոնց իսկութիւնն ամբողջութիւնն իսկ է։

ԼԵՒՈՆ ՇԱԹՐԵԱՆ

Մ. Քայզօ կը յարէ թէ առաջին ճամբան ըլլալիք բան չէ։ Ֆրանսայի մէջ թրքսթները կամ Քառթէլները ապօրինի են և ֆրանսական ժողովուրդը չի կրնար հանդուրժել որ ներքին հրապարակը իւրացնեն մեծամեծ դրամագլուխներով կազմուած հսկայ ընկերակցութիւններ։ «Հետեւաբար մէկ բան միայն կը մնայ ընել մեզի։ Մի՛ւռ աւելի մօտենալ Անգլիոյ, որովհետեւ անիկա միայն կրնայ օգնել մեզի մը-ցելու հարկ եղած կերպով գերմանական վաճառականութեան մրցումին դէմ, մասնաւոր միջոցներ ձեռք առնելով Քարթէլներուն դէմ։ Ասիկա չատ դժուար գործ մը չէ, և անգլեւֆրանսական առեւտրական պայմանագրութեան մէջ պարզ յօդուած մը կը բաւէ ի դըլուխ հանելու համար զայն։» Միեւնոյն ատեն Մ. Քայզօ կ'ըսէ թէ Ֆրանսա պէտք է սերտ առնչութեան մէջ ըլլայ եւրոպայի փոքր Տէրութեանց Պէլժիոյ և Հոլանտայի հետ, արգիլելու համար անոնց կուլ տրուիլը Գերմանիոյ կողմէ, և եթէ Ֆրանսա և Անգլիա առեւտրական նոյն օրինակ միջոցներ ձեռք առնեն Գերմանիոյ դէմ, այս վերջինը ստիպեսցաւոր պիտի մեղմացնէ իր մաքսապաշտպան դրութիւնը։ Ասիկա հաշտարար քաղաքականութիւն մը պիտի ըլլայ, անտեսական չփուժէ առաջ եկած դժուարութիւնները բառնալու համար Մեծ Տէրութեանց մէջտեղէն, և ճամբայ պատրաստել տնտեսական դէնը-ընկէցութեան համար։

ԹՐԱՆՍՎԱԼԻ ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ ԱՆԳԼԻՈՅ ԵՐԵՍՓ. ԺՈՂՈՎԻՆ ՄԷՋ.—Գաղթական Պաշտօնական եւմայոյցին խորհրդակցութեան առթիւ արտաքին գործոց նախարարի խորհրդական Զըրչիլ Երեսփ. Ժողովին առջեւ պարզոց կառավարութեան ծրագիրը Թրանսվալի նոր վարչութեան մասին։ Կառավարութիւնը մտադիր է Թրանսվալի մէջ հաստատել 69 անդամներէ բաղկացեալ օրէնսդիր մարմին մը։ Այս մարմինին 34ը պիտի ընտրուին հարաւային Ափրիկէի քաղաքներէն, 6ը Բըրէմորիայէն և 28 Ռանտի մնացեալ քաղաքներէն։ Բաց ասի, երկրորդ Ժողով մըն ալ պիտի հաստատուի, որուն համար ալ 15 անդամներ պիտի ընտրուին։ Զըրչիլ յայտարարեց թէ չուզեր գուշակութիւն մը ընել ընտրութեանց արդիւնքին վրայ, բայց կը յուսայ թէ ատատաձայնին մը պիտի ըլլայ հարաւային Ափրիկէի համար, երբ հոն հաստատուի պօրական և անգլիական տարրերէն համերաշխ դաշնակցային վարչութիւն մը, որուն գլուխն ալ գտնուի չափաւոր տրամադրութիւններով մարդ մը։ Թրանսվալի մէջ Անգլիացիք կրնան մեծամասնութիւն մը ապահովել ընտրական իրաւունքին գործադրութեամբ։ Այս նոր վարչութիւնը պիտի որոշէ թէ հարկ է չմնացի հանքային գործաւորներ բերել Հարաւային Ափրիկէ և թէ այս ապորքը դերութիւնը վերահաստատել չի նշանակեր Հարաւ. Ափրիկէի մէջ։ Վարչութիւնը գոնէ պիտի աշխատի որ աշխատութիւնները գերիի նկարագիր մը չունենան։ Զըրչիլ յայտարարեց նաև թէ Թրանսվալի առաջին խորհրդարանին իսկոյն առաջին նստաշրջանին իսկոյն Թրանսվալի երկրորդ Ժողովին անդամները պիտի ընտրուին քուէարկութեամբ։ Խորհրդարանին անդամները թեկնակ պիտի ստանան, այսրերը միայն քուէ տալու իրաւունք պիտի ունենան։

Նախորդ պահպանողական Դահլիճին գաղթական գործոց նախարար (Զէմբրէնի յաջորդ) Սըր Սկիբէտ Լէթլթրն պալարակեց կառավարութեան ծրագիրը, դժբախտ և անարմար համարելով զայն, հարաւային Ափրիկէի մէջ իրրեւ մեսսակար ցոյց տալով անգլիական չանէրուն։ Ատենաբանը պահանջեց որ կառավարութիւնը իր ուշադրութիւնը դարձնէ Հարաւային Ափրիկէի ընդհանուր կացութեան և ցեղային կռիւներուն վտանգին վրայ, և անդրադարձութիւն ըրաւ Բարեյուսոյ գաղթավայրին մէջ բնիկ հոլանտական տարրին մեծամասնութեան և ընդիներուն կացութեան։ Բարեյուսոյ Հոլանտացիք եւս, ըսաւ, պիտի աշխատին Պէլիական տարրը զօրացնել Թրանսվալի մէջ։ Յետոյ յիշեցուց թէ օրին մէկը սահմանակից գերման գաղթավայրէն վտանգ կը սպառնայ անգլիական Հարաւային Ափրիկէի դէմ։ Համաբարանտի մէջ, ըսաւ, 15,900 գերման զօրքեր կան, բազմաթիւ Պօէր կամաւորներէ զատ։ Այսչափ զօրք միմիայն Հէրէրօներուն դէմ կրռուելու համար չեն, ինչպէս յայտարարուեցաւ գերման Ռայխսթակին մէջ, երբ վարչապետ Պիւլով կոմս ըսաւ թէ 5000 զօրք հոն աւելի կը պահուի միայն։

Սըր Զարլզ Տիլք յոյժ վանդաղոր համարեցաւ Լիթլթընի բանախօսութիւնը, և ծաղրեց անոր յայտնած կարծեցեալ վտանգը թէ օրին մէկը գերման զօրքերը յարձակում մը պիտի ընեն Նամաքուէլենի ճամբով։

Նախորդ վարչապետ Պալֆուր զարմանք յայտնեց թէ անգլիական կառավարութիւն մը գոհացուցիչ կրնայ նկատել ա՛յնպիսի ծրագիր մը, որ յայտնապէս վտանգաւոր է անգլիական շահերուն։ Կառավարութիւնը, ըսաւ, ասանկ ծրագիրով մը օգիքը ազատել կ'ուզէ Հարաւային Ափրիկէի անտեսական դժուարութիւններէն և գործաւորական խնդրէն։

Վարչապետ Սըր Հէնրի Բէմբել Պէնրրմէն յայտարարեց թէ իր խորհրդարանական փորձառութեան ընթացքին մէջ երբեք այսքան անարժան, անիմաստ և անհարիւնապէր բանախօսութիւն լսած չէր, որքան նախորդ վարչապետին բանախօսութիւնը։ Վարչապետին այս յայտարարութիւնէն ետքը, որ յուզումներու առիթ տուաւ, Թրանսվալի Նոր վարչութեան մասին կառավարական ծրագիրը ընդունուեցաւ 83ի դէմ 316 ձայնով։

ՆՈՐ ՅԱՂԹԱՆԱԿ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԴԱՀԼԻՃԻՆ.— ԴՊՐՈՅԱԿԱՆ ՕՐԷՆՔԸ ԸՆԴՈՒՆՈՒԱԾ.— Պէնրրմէնի Դահլիճը Թրանսվալի վարչային նոր կառավարութեան օրինագծին ընդունելութեան յաղթանակէն վերջ, դպրոցական օրէնքին յաղթանակը եւս տարաւ։ Նայէ Ֆրայէ Բրհսէ հետեւեալը կը գրէ.—

Անգլիոյ մէջ խորհրդարանական նստաշրջանը իր վախճանին կ'երգէ։ Քիչ ատենէն երկու ժողովներուն անդամները վայրի բաղի որսորդութեան պիտի երթան։ Զորս ամիսէ ի վեր այնքան հետաքրքրութեամբ վիճաբանուած դպրոցական օրինագիծը երեսի. Ժողովին մէջ սաստիկ մեծամասնութեամբ ընդունուեցաւ Բշ. օր.։ Դըպրոցական ծրագիրը, որ նոր Խորհրդարանին այս առաջին նստաշրջանին ամէնէն կարեւորն է, աւելի երկար է քան 1870ի և 1902ի իր նախորդ ծրագիրները։ Նոր Օրէնքը Անգլիոյ մէջ կը հաստատէ բոլոր յարանուանութեանց համար հաւասար իրաւունքով հանրային դպրոցը։ Առանց կրօնական սա կամ նա խորութեան պիտի կառավարուին բոլոր դպրոցները, ուսուցիչներու ընտրութեան գործին մէջ նկատի չառնուին պիտի անոնց կրօնական ըմբռնումները և կրօնագիտութիւնը դպրոցներուն մէջ յարանուանական պիտի չըլլայ, այսինքն սա կամ նա յարանուանութեան նպաստաւոր մտքով պիտի չաւանդուի կրօնի ուսումը, այլ Ս. Գրոց ընթերցումներուն վրայ հաստատուած բարոյական կրթութիւն մը պիտի ըլլայ։ Եւ այս պայմանով միայն վարժարանները Պետութենէն և հանրային մարմիններէն պիտի ստանան իրենց նպաստը։

Նոր օրէնքով հաստատուած անյարանուանական դպրոցը արդէն գոյութիւն ունէր 1870էն ի վեր մասնաւոր քաղաքներու իշխանութեանց կողմէ. կային նաև «ազատ» կամ «կամաւոր» դպրոցներ, որոնք իրենց ծնունդը կը պարտէին մասնաւոր կրօնական ընկերութիւններու կամ բարեպաշտական հիմնարկութիւններու։ Գալով կրօնական կրթութեան, չարաթը երկու օր կրօնքի դաս պիտի տրուի, բայց ոչ թէ դպրոցին ուսուցիչներուն կողմէ, որովհետեւ անոնք իրենց յարանուանութեանց սկզբունքները պիտի քչեն, այլ մասնաւոր չէզոք անձերու կողմէ, վերոյիշեալ կրօնական ծրագրին համեմատ։ Ոչ մէկ աշակերտի պարտաւորիչ պիտի ըլլայ կրօնքի յարանուանական ուսումը։ Այս եղանակը պիտի գործածուի նաև նոյն իսկ Պետութեան կրօնքին անկլիքան եկեղեցիին համար։

Օրինագծին ամէնէն տագնապալից կէտն էր ա՛յն հատուածը որ վիճաբանութեան ենթարկուեցաւ Ցունիսին վերջերը։ Այդ հատուածը կը վերաբերէր կրօնական կրթութեան բաժանման կարեւոր հարցին։ Հին մասնաւոր դըպրոցներուն իրաւունք որուած էր իրենց ուզած կերպով բանալ կրօնական կրթութիւնը, և ընդհանրապէս միւնոյն յարանուանութեան վերաբերող տղաքներ կը յաճախէին միւնոյն կամաւոր կամ մասնաւոր դպրոցը, մեծ քաղաքներու մէջ մանաւանդ։ Այդ տեսակ դպրոցներուն աշակերտներէն չորս հինգերորդը կը վերաբերէին գրեթէ միւնոյն յարանուանութեան, ա՛յնպէս որ տեղական դպրոցական իշխանութիւնք գիտէին թէ կրօնական կրթութիւնը գլխաւորաբար յարանուանական էր մասնաւոր վարժարաններուն մէջ, և ասոնց կրօնուսոյցներն ալ բնականաբար նոյն յարանուանութենէն կ'առնուէին։ Ասկէց գլխաւորաբար կ'օգտուէին կաթոլիկները, որոնք իրենց կրօնքին ուսուցման ի նպաստ կը գործածէին քաղաքական եւ պետական վարկերը։

Դիւրին չէր այս դժուարութիւնները բառնալ։ Կառավարութիւնը չափը հաւասար բռնելու եւ կրօնական խնդիր չհանելու համար, Անկլիքան եկեղեցիին, այսինքն Պետական կրօնքին համար ալ բացառութիւն չրրաւ, հետեւաբար կաթոլիկները իրաւունք չունենին աղմուկ հանելու եւ յայտարարելու թէ կառավարութիւնը ուղղակի կաթոլիկ եկեղեցիին չահերուն վնասելու նպատակաւ այս կրթական օրէնքը մէջտեղ հանեց։ Օրէնքը իրաւախոհութեան ճամբայ մը ալ կը հարթէր։ Մէկ կողմէն դիտելի էր որ այսօրուան ժողովրդային դպրոցներուն մեծամասնութիւնը պաշտօնական կամ պետական դպրոցներ չեն, այլ այնպիսի դպրոցներ՝ որոնք կրօնական ընկերակցութիւններէ հիմնուած են։ Միւս կողմէ կար Նօն-Քոնֆորմիսթներուն, այսինքն բողոքական զանազան ոչ-անգլիական յարանուանութիւններուն պահանջումը այսինքն քանի որ Անկլիքանը և Կաթոլիկները իրենց դիւրութիւններէն օգտուելով ուժ կուտան իրենց կրօնական կրթութեան, պետութիւնն ալ, որ այնքան Նօն-Քոնֆորմիսթ հպատակներ ունի պէտք է անոնց ալ կրօնական կրթութեան նպաստէ. և կամ կրօնական ընկերակցութեանց կողմէ հաստատուած ո և է դպրոցի նպաստ չարուի, այլ թաղին կամ համայնքին քուէին դիմում ըլլայ։ Այս դժուարին պարագաները հիմա կը լուծուին կառավարական օրէնքով։

Դպրոցական նոր ծրագիրը 177ի դէմ 369 ձայնով ընդունուեցաւ, և հիմա Լօրտերու Ժողովին գացած է։

ՃԱՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՍՊԱՑԱԿՈՅՏԻՆ ՆՈՐ ՊԵՏՔ.— Զօրավար Քօսամայի յաջորդող զօրավար Օքու հանրածանօթ դէմք մը եղած է վերջին պատերազմին հետեւանքով։ Ինչպէս դիտենք, Օքու կը հրամայէր Հարանական երկրորդ բանակին, որ Մոքքէնի ճակատամարտին մէջ ձախ թեւը կը կազմէր, և իր յարձակողական շարժմամբ նպաստեց Նօկիի բանակին պաշարողական ռազմագիտութեան։ Զօրավար Օքու Մարտ 4էն մինչեւ 9 դիմադրեց ռուսական կայսրական յարձակման, և գլխաւորաբար իր նախաձեռնութեամբ և հեռատեսութեամբ իրականացուցածութիւն մը ունեցաւ ճակատամարտին յաղթանակի վրայ։

ՄԱՆԿԱՄԱՐԴ ԵՐԳԶՈՒՀԻՆԵՐՈՒ ԱՐԳԵԼՔԸ.— Շանկայի Զինուցի փոխարքան հրամանագրով մը արգիլեց 16 տարեկանէն վար երգչուհիներուն մասնակցութիւնը զբօսարաններուն մէջ։ Անսասող աղջիկները ձերբակալուեցան և խան գատարանին առջեւ պիտի դատուին։

ՍԱՆ ՖՐԱՆՃԻՍԿՈՅԻ ՀՐԴԵՀԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ.—Պաշտօնական տեղեկագիր մը կը ցուցնէ թէ հրդեհի ապահովագրական ընկերութիւնները Սան Ֆրանչիսքոյի հրդեհին առթիւ կորսնցուցին 26 միլիոն 564,600 անգլ. ոսկի, որուն մեծագոյն մասը վճարած է անգլիական և եւրոպական հաստատութեանց։ Ամէնէն աւելի վնասուած են անգլիական Բոյլը, Լընտըն Էնշիրընս Քորորէյշընը, Թրանսքոնթինենթալ Ֆայր, և Լիվրբուլ, Լընտըն և Կլոպ։ Ամերիկեան մէկ ընկերութիւն միայն յիշեալ ընկերութիւններէն ո և է մէկէն աւելի կորուստ ենթարկուած է, ա՛յն է Հարթֆօրտ Լայֆ, որ 1 միլիոն 250,000 անգլ. ոսկի աւելի վճարած է քան միւսները։ Ամերիկեան ընկերութիւններէն մէկ քանին մնանկացան այս աղէտքին հետեւանքով, ուրիշներ ալ պարտաւորուեցան նոր կարգադրութիւններ ընել։

ԿՐՕՆՔԸ ԳԵՐՄԱՆԻՈՅ ՄԷՋ.— Քանի մը չաբաթուան մէջ չորրորդ անգամ ըլլալով, չափաւոր բողոքականները զայրացած են եկեղեցական իշխանութեանց անմերողամիտ դիրքին դէմ, որով կը մերժեն վաւերացնել երեցի մը ընտրութիւնը՝ ա՛յն առարկութեամբ թէ այս վերջինը կրօնային ազատական գաղափարներ ունի։ Այս երեցն է Պասուելի Սէզար, նշանաւոր մատենագիր և ատատաձայն, որ Տօրթմունտ ճարտարագործ կարեւոր քաղաքին թեմականներուն կողմէ քարոզիչ ընտրուած էր։ Թեմականք Պասուելի Սէզարը պաշտօնի դլուխ անցնելէ առաջ Դաւանային Սինոդին հաւանութիւնը պարտաւորուած էին խնդրել, բայց Սինոդը մերժեց ա՛յն մտօք թէ Հէռ Սէզար չէր հաւատար Քրիստոսի ծնունդեան ընկալեալ պատմութեան։ Ս. Գրոց բառական ներշնչման, կամ մարմիններու յարութեան։ Վերաքննութեան պիտի դիմուի Պերլինի Բարձրագոյն եկեղեցական Խորհուրդին, բայց յայտնի է թէ այս դատարանը պիտի հաստատէ Սինոդին որոշումը։ Պասուելի Սէզար կը յայտարարէ թէ Սինոդին անդամներէն և ոչ մին կը հաւատայ այն երեք վարդապետութիւններուն, զորս ինք կասկածի ներքեւ դրած է։ Եկեղեցական իշխանութեանց այս կրկնակի որոշումները բուռն մղում մը տուած են ի նպաստ ա՛յն շարժման, որով բողոքական եկեղեցիին աւելի ազատամիտ տարրերը բամնուիլ կ'ուզեն հաստատեալ Լութերական եկեղեցիէն։

ՈՃԱՐԱԳՈՐԾ ՄԻԼԻՈՆԱՏԷՐԻՆ ՄԱՑԸՐԸ ՈՒ ԿԻՆԸ.— Մը. Թոյի յառաջիկայ գատավարութեան առթիւ ոճրագործին սպանութեան գործը մեղմացնելու նպատակաւ բռնուելիք ընթացքին վրայ համաձայնութիւն չկայ բանտարկեալին, իր կնոջ և Մը. Թոյի մօրը միջեւ։ Այս վերջինը նշանաւոր փաստաբաններու խորհրդով կը պնդէ թէ պէտք է առժամայն մտաւոր խանգարման վերագրել ոճիրը, և միլիոնատէր մարդասպանը իբրեւ լուսնոտ բժշկական քննութեան մը ենթարկել։ Էնդհանառաջ, Մը. Թօ անդրդուելի կը մնայ իր որոշման վրայ, ա՛յն է՝ միտքով և մարմնով ողջ առողջ ըլլալուն վրայ, և թէ Մը. Սթենֆօրտ Հուսյթը սպանեց իր կնոջ դէմ անոր բռնած անուանարկիչ արարքին համար։ Ոճրագործին այս որոշման համաձայն է իր կինը։ Անցեալ օր կինը և մայրը բանտ գացին տեսակցելու Մը. Թոյի հետ, որ պնդեց իր տեսակէտին վրայ։ Բանտին արտաքին խուցին մէջ հարս և կեսուր իրարու հետ սկսան վիճիլ բաւական ծանր կերպով, ամէնէն վերջը նախորդ դերասանուհին զայրանալով առաւ քաշեց պուռալով կանչելով։

ՔՐՈՆԻԿ

Ս. ՊԱՏՐԻԱՐՔԸ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ ՄԷՋ

Երէկ Ս. Պատրիարքը սովորականէն չատ կանուխ Ազգ. Հիւանդանոց այցելեց և ընդունուեցաւ հաստատութեան ընդհ. Տնօրէն Համաճեան էֆ.է և պաշտօնէութեան կողմէ։ Ներկայ էին նոյնպէս Իմիրի առաջնորդ Գեր. Տ. Եղիշէ եպս. Դուրեան, Հոգաբարձութեան անդամներէն Տիգրան էֆ. Մանուկեան, Յարութիւն էֆ. Արշանեան և Գրիգոր էֆ. Իլիրէնեան, եւ նորակառոյց շէնքերու յանձնաժողովատարապետները։ Ս. Պատրիարքը Տնօրէնութեան սենեակը պահ մը հանգստանալէ յետոյ՝ Հոգաբարձուներուն ընկերակցութեամբ այցելեց շէնքերը։ Նախ եկեղեցի երթալով, նորանոր դաղափարներ յայտնեց յանձնաժողովատարապետ Մելիտոսեան էֆ.ի և պահարաններն ճաշակաւոր չինուելուն համար հրահանգներ տուաւ, նոյնպէս Սեղանին վրայ խաչերուն տեղը որոշեց։ Փափաքեցաւ որ եկեղեցւոյն զանգակը լաւ տեսակէտն ըլլայ, ներդաշնակ ձայն մը հանելու համար։ Գոհ մնաց եկեղեցիին կողմի ոճէն և չինութեանց փութացուցին։ Ն. Սրբազնութիւն իր հետեւորդներով այցելեց Յակոբեանց բաժինը, որուն չինութիւնները գրեթէ աւարտած են, և մաս առ մաս պատեցաւ։ Ջերմաբաշխ մեքենային չինութեանց տեղը երթալով խոսքերէն լեղուով բացատրութիւններ ուզեց աշխատաւորներէն։ Այս մեքենային համար ծախսուելիք դրամը չորս 500 ոսկի կը հաշուուի։ Այս բաժնին մէջ, ջերմաբաշխ մեքենային խողովակները հաստատած են գրեթէ։ Խալուիֆեան կամարային տեղը պատրաստած է և կը սպասուի կամարային։ Այցելեց նաև Կիլպէնկեանց և Ունճեան հարազատաց բաժինները, ուր պատեցաւ ամէն մասերը, բացատրութիւններ ուզելով չէնքերուն ֆօնթրոլեռ ճարտարապետ Ունճեան և Երուանդ Գալֆեան էֆ.ներէն։ Կիլպէնկեանց բաժնին չինութիւններուն ամենամեծ մասն աւարտած է, մօտ օրէն չէնքին ընդհանուր պատերուն ծեփերը պիտի ըլլան, և տախտակամածները Յակոբեանց բաժնին պէս մօզայիքի քարերով պիտի սալարկուին։ Ս. Պատրիարքը Կիլպէնկեանց բաժնին՝ մանաւանդ վերի յարկին ունեցած տեսարանին և հովանաւորութեանը համար գոհունակութիւն յայտնեց ուրեկ պահ մը դիտեց շրջակայքը։ Նոյնպէս Ունճեանց բաժնին ամէնէն վերի յարկին տեսարանին գեղեցկութեանը հիացաւ։ Այս յարկը արդի և գալիք հիւանդասի մայրապետներուն պիտի յանձնուին։ Յետոյ այցելեց խոհանոցը և աչքէ անցուց նոր վառեցուած օճախը և Արսլանեան էֆ.ի մասնաւոր հնարակալութիւն յայտնեց, այսպիսի ճաշակաւոր գործիքի մը ընտրութիւնը ըրած ըլլալուն համար։ Այցելեց նոյնպէս Եիւվը, ուր գրեթէ ժամ մը դիտեց անոր ստորաբաժանումները, նոյն միջոցին էֆիւվը տաքցուեցաւ և Ն. Սրբազնութիւն անձամբ տեսաւ անկողիններուն և այլ ճերմակեղէններուն հականեխումը, ու «ես ալ հականեխուեցայ» ըսելով մեկնեցաւ։ Էֆիւվին գեռեզման ճշգրիտ ծախքը եղած է 315 ոսկի։ Ի վերջոյ Ն. Սրբազնութիւն և Հոգաբարձու անդամները, առաջնորդութեամբ Համաճեան էֆ.ի՝ այցելեցին արդի արանց Հիւանդանոցին գործողութեանց սրահը, ուր Տնօրէն Համաճեան էֆ. նոյն սրահին օրօփսիի և հոգեբուսնի վերածուելուն գեղեցիկ գաղափարը յայտնեց, զոր ընդունուեցաւ, կարծիքներու փոխանակութիւններէ յետոյ։ Ն. Սրբազնութիւն փափաք յայտնեց նաև որ հին ու արդի չէնքերուն մէջ պարփակուած պարտէզը յարդարուի, բարձր հողերը ցած հողերուն հետ համաչափ գան եւ վերջուի արանց հիւանդանոցը երթալիք երկաթեայ կամուրջը։ Հոգաբարձուէֆէնդիները համամիտ գտնուեցան Ն. Սրբազնութեան այս գաղափարին, զոր արդէն կանխաւ ալ քանիցս կրկնած էր։ Ս. Պատրիարք Հայրը չհաճեցաւ երբէք եկեղեցիին Ցիշատակարանին համար նոր պատրաստուած գրերուն, և յանձնարարեց որ տարբեր գրերով մը գրուին։ և նոյնպէս դեղարան այցելելով տեսաւ չմնուած յիշատակարանը, ուր սխալներ նշմարելուն՝ յանձնարարեց անոր կրկին չինուիլը։ Ն. Սրբազնութիւն և Հոգաբարձութիւնը Ուսանողաց տաղաւարը այցելեցին, ուր բաւական խորհրդածութիւններ ըրին, և իրր եզրակացութիւն՝ նոյն տաղաւարին առջեւի մասը փլցնել որոշեցին, որով մօտը չմնուած չէնքերուն մեծ մասը աւելի առատ լոյս պիտի տանայ. իսկ տաղաւարին մնացած մասը պիտի յատկացուի փոխանցիկ հիւանդութեանց յատուկ տաղաւարի մը։ Ուսանողները՝ որոնց թիւը գրեթէ 10ի կը հասնի պիտի զետեղուին հիւրասրահին հանդիպակաց սենեակները։ Ս. Պատրիարքը և Եղիշէ Եպսկ. Դուրեան և Հոգաբարձութեան անդամները կէս օրուան ճաշը Հաստատութեան մէջ ըրին։ Յետոյ հիւրասրահը երթալով ժողով մը գումարեցին և զբաղեցան Հաստատութեան զանազան պէտքերուն վերաբերեալ խնդիրներով։ Ն. Սրբազնութիւն և Հոգաբարձութիւն մեկնեցան ժամը հինգին։

⁂ Հիւանդանոցի նախկին պետ—յիմարաբոյժ Տոքթ. Լուբէի Մունճէքի մահը Իրիկուն Վիեննա առաջարկեաւ։ Յարգելի բժիշկին իբրեւ յուշարկ Հայ եւ օտարազգի բազմաթիւ անձեր Սիրքէ-ճիի կայարանը փութացած էին։ Հիւանդանոցին ներկայ էին Տէր և Տիկ. Յակոբ էֆ. Համամճեան, Տոթ. Պօղոսեան, Տոքթ. Դաղազեան, Տոքթ. Իրիլիքճեան և Ցիմարանոցին վարիչ Վանլեան էֆ.ները։

⁂ Հինգշաբթի իրիկուն Իզմիրցի Աղաւնի Մանկասարեան անուն կինը Ազգ. Հիւանդանոցը բերուեցաւ ծանր վիճակի մէջ, գիշերող բժիշկը Տոքթ. Հրանտ էֆ. Ասլանեան քննելով հիւանդը՝ անմիջական գործողութեան մը պէտքը տեսաւ և իմացուց Տնօրէնութեան, որ գիշերանց Տոքթ. Զարդարեան և Իրիլիքճեան էֆ.ները հրաւիրեց։ Բժիշկները փութով հասան հիւանդանոց և հիւանդը կրկին բժշկական քննութեան մը բովէն անցընելով գործողութեան անհրաժեշտութիւնը հաստատեցին։ Մէկ քանի ժամուան յապաղումը կրնար ծանր հետեւանքներ ունենալ։ Հիւանդութիւնն էր «Հէռնի քաիւռալ» որով խեղճ կինը 8 օրէ ի վեր կը տառապէր, և տեղւոյն բժիշկները չգիտնալով ո և է դարման մ'ընել Հիւանդանոց ղրկել որոշած էին զայն։ Տոքթ. Զարդարեան քիչ մը միջոցի մէջ գործողութիւնը աւարտեց յաջողութեամբ։ Քլորոֆորմը յաջողապէս կուտար Տոքթ. Ասլանեան։ Հիւանդին առողջական վիճակը այժմ խիստ գոհացուցիչ է։

ԴՊՐՈՅԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ

ԱՄԱՍԻԱ ԻԲՐԱՆՈՍԵԱՆ Վ.ԱՐԺԱՐԱՆ

Ամասիոյ 10ին, Բշ. տեղի ունեցաւ Ամասիոյ Իբրանոսեան Առեւտրական Վարժարանի Թ. Տարեշրջանի ամավերջի հանդէսը, որուն ներկայ էին միթէսարիֆ Ճէվտէթ պէյ, Հաճի Մարուգէ էֆ. Իբրանոսեան, առաջնորդական Տեղ. Սահակ վրդ. Օտապաշեան և 500է աւելի հանդիսականներ։ Հանդէսը սկսաւ «Համիտիյէ» քայլերգով, զոր Տեար Յարութիւն Թիւթիւնճեան իր առաջնորդութեամբ ջութակի վրայ նուագեց առաւ։ Զանազան երգերէ ու Թուրք. և Հայ արտասանութիւններէ վերջ, աշակերտներու վկայականները բաշխուեցան։ Ապա կառավարիչ պէյը գեղեցիկ տեսնախօսութիւն մը ընելով ի վեր հանեց կրթութեան և ուսման օգուտները և յորդորեց չրջաւարտները միշտ ուղղամիտ և պարտաճանաչ ըլլալ ու վերջացուց բարեմաղթութիւններ ընելով Վեհ. Կայսեր թանկագին կենաց համար։ Յետոյ նախապահ Տ. Սահակ վրդ., աւուր պատշաճի յորդորական մը խօսելով հանդէսը փակեց Վեհ. Կայսեր արեւշատութեան համար մաղթանքներ ընելով։ Այս տարուան չրջաւարտները 7 հոգի են։ Գրք. Գրիգոր Գալուստեան օրուն ճառին նիւթն էր «Երախտագիտութիւնն առ սիրեցեալ Վեհապետն Մեր»։ Յակոբ Սամուէլեան «Սայ ու Ամէլին Լէզայիլի» Գէորգ Գուլեանի «Վաճառականութեան անցեալն ու ապագան», Յարութիւն Նազարեան «Աէնայինին էսպապը թէգատուիմի», Գրիգոր Յովհաննեան «Պարտականութիւններ» Յովհ. Բէշլեան «Մէարիֆ վէ Սէրվէթ»։ Շրջաւարտներէն Գրք. Յար. Նազարեան և Սամուէլեան դպրոցին մէջ պիտի պաշտօնավարեն, իսկ մնացեալները Իբրանոսեանց քով։

Ամասոյ 9ին կիր. օր ալ տեղի ունեցաւ աղջկանց վարժարանի ամավերջի հանդէսը Ս. Նիկողոս եկեղեցւոյ շրջափակին մէջ, միեւնոյն հանդիսաւորութեամբ։ Օրիորդներէն ոմանք ճառեր արտասանեցին, որոնք կ'ընդմիջուէին դաշնակով ու երգերով։ Վարժարանը այս տարի ընթացաւարտուն չունի, որոշուած ըլլալով վարժարանին ընթացքին վրայ տարի մը եւս բարձրացնել։

ՆԻԿՈՄԻԴԻԱ

Կիրակի յուլիս 16, կատարուեցաւ քաղաքիս Ս.Աստուածածնի մանկապարտէզի տարեկան հանդէսը, որուն ներկայ էին քաղաքիս քահանայ հայրերը։ Մանկապարտէզի սանունք իրենց զըւարճալի խաղերով ու տարամխօսութիւններով և երգերով չատ հաճոյք պատճառեցին ներկաներուն։ Ներկայ էր Նիկոմիդիոյ լաւագոյն ու զարգացեալ դասակարգը, որ իր գոհունակութիւնը յայտնեց վարժարաններուն յառաջդիմութեան համար։ Առաջին։ փոխանցող Հայրը պահպանիչով մը փակեց հանդէսը և ներկայք գոհ տպաւորութեամբ մեկնեցան։

ԶԻԼԷ

Ս. Յակոբ եկեղեցւոյ ազգ. վարժարանի տարեկան քննութիւնները յունիս 20ին սկսելով յուլիս 4ին աւարտեցան և նոյն օրը կատարուեցաւ նաեւ պարգեւաբաշխութեան հանդէսը։ Շրջանաւարտները սուացան իրենց վկայագիրները և Տնօրէն էֆ.ն թուրքերէն ճառ մը կարդաց՝ ի վեր հանելով մեր Վեհ. Կայսեր հայրական խնամքը ուսման եւ կրթութեան համար։ Քաղաքիս գաղմագամ պէյը իր չնորհաւորութիւնները յայտնեց՝ աշակերտներուն թուրքերէն լեզուի մէջ ունեցած յառաջդիմութեան համար։

Հանդէսը վերջացաւ Վեհ. Կայսեր թանկագին կենաց համար բարեմաղթութիւններով։

ԳԱՍԹԷՄՈՒՆԻ

Քաղաքիս երկսեռ վարժարաններու տարեկան մրցանակաբաշխութեան հանդէսը կատարուեցաւ յուլիս 8ի կիրակի օրը, վարժարանին սրահին մէջ։ Տնօրէն Յովհ. էֆ. Տ. Պողոսեան կարդաց տեղեկագիրը, ուսկից կը հակցուի թէ Գասթէմունիի վարժարանները, որուն 27րդ տարեշրջանն էր այս տարի, մըխիթարական երեւոյթ մը չեն պարզեր։ Տնօրէն էֆ. կը յուսայ որ յաջորդ տարին աւելի բեղմնաւոր պիտի ըլլայ, չնորհիւ կարգ մը բարեփոխութեանց, որոնք ձեռք առնուեցան վարժարանին անապատիք ընթացքը ապահովելու համար։ Աշակերտներէն մին ասեղնագործուած բարձիկ մը և նաւակ մը ներկայացուց Մէմմուն պէյի՝ մատուցուելու համար Վեհ. կուսակալին, որ խիստ գոհ այս նուէրէն խոստացեր է դրամական նուէր մը ընել։ Հանդէսը փակուեցաւ Վեհ. Կայսեր համար բարեմաղթութիւններով։

ԱՏԱԲԱԶԱՐ

Կիրակի Յուլիս 15ին տեղի ունեցաւ քաղաքիս Ս. Լուսաւորիչ թաղի երկսեռ վարժարաններուն տարեկան հանդէսը եկեղեցիին մէջ ի ներկայութեան երկսեռ բազմութեան մը։ Հանդէսը սկսաւ ժամը 4ին Համիտիյէ քայլերգով որ յոտնկայս ունկնդրուեցաւ։ Յետոյ թուրքերէն, հայերէն և ֆրանսերէն ճառեր ու արտասանութիւններ եղան թէ այս տարուան չորս չրջանաւարտուհի օրիորդներուն և թէ մանկերու բարձրագոյն կարգի աշակերտներուն կողմէ։ Ճառախօսութիւնները և արտասանութիւնները կ'ընդմիջուէին սիրուն ու ներդաշնակ երգերով, որոնց կ'ընկերանային երկսեռ ուսանողները առաջնորդութեամբ թաղին երաժշտապետ Տիար Յարութիւն Տէր-Ներսէսեանի։ Հանդէսէն վերջ ներկաներէն չատերը առաջնորդուեցան Խորհրդարան ուր պատուոյիրներ եղան։ Հոն չնորհաւորութիւններ եղան թաղին երկսեռ վարժարաններու Տնօրէն Դասպար էֆ. Դարբինեանի, ուսուցչական խումբին, իրենց բարւոք և արդիւնաւոր պաշտօնավարութեան համար։ Շրջանաւարտ օրիորդներն են՝ Օրք. Աղնիս Սիւքէրեան, Աղնիս Թիւթէրեան, Հայկանոյշ Տ. Ազարեան և Վարդանոյշ Յարութիւնեան։

Ա.ԶԴ. ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ մէջ հինգշաբթի օր տեղի ունեցաւ Աստուած, Հանքաց և երկրագործական նախարարութեան դիւանապետներէն Քէօմիրճեան Յարութիւն էֆէնտիի նշանախօսութիւնը՝ օրիորդ Նուարդ թէ վէքէլեանի հետ, դուստր Յանօթ ճարտարապետ հանգուցեալ Յովհաննէս էֆ. Թէվէքէլեանի։

ՍԿԻՒԹԱՐԻ Ազգաբատ հիւանդաց խնամակալութիւնը չնորհակալութեամբ կը ծանուցանէ թէ Ամեն. Ս. Պատրիարք Հայր 120 ղրշ. Տէր և Տկն. Խ. Աճառեան և Մարգար էֆ. Թոխմախեան մէկ մէկ գառն. Բեսէլ էֆ. Մարգարեան՝ իր զաւկին ծննդեանը առթիւ 108, Եղրարք Տէր Ներսէսեան էֆ.ք 20, Կարապետ էֆ. Արամեան 40, Յարութիւն էֆ. Մրմրեան 40, ոմն՝ 20 և Ուէսթէրն ապահովագրական ընկերութիւն 26 ղրշ. նուիրած են յանուն Աղքատ հիւանդաց։

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ 26ՐԴ թիւր Բիւրակն առեւտրական շաբաթաթերթին որ կը պարունակէ հետեւեալ առեւտրական յօդուածները. — Քրէտի Լիօնէի վարիչներուն մեծամեծ շահերը, — Ի՞նչ է ավառի կուսը. — Վաճառքներու փոխադրութեան պայմաններ գերման Տօյչէ Լէվանթէ շոգենաւային ընկերութեան. — Առեւտրական հաշուակալութիւն. — Դատական Քրոնիկ [Առեւտրական Բ. և ծովային առեւտրական դատարաններուն առջեւ տեսնուած դատեր].— Վաճառատունի կեանքը [Բիւրակնի հաշուակալին պատասխանները].— Գերմաներէն առեւտրական լեզու. — Առեւտրական Քրոնիկ [Հալէպէ, Մէրսինէ, Կէօնէկնէ ևն. թղթակցութիւններ]։

ԲԻՒՐԱԿՆ
ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ԹԻՒ 26

ՊՈԼԻՍԻ ԺԱՄԸ

Վաղը պիտի քարոզեն.—

Բերայի մէջ ժամը 1.45ին Բրօթ. Ց. Հ. Ճէֆիրեան։

Կէսիկ-Բաշայի Ամերիկեան Վարժարանին մէջ ժամը 2.45ին Պատ. Բ. Ս. Ճէֆիրեան։

Սկիւտարի մէջ ժամը 3ին Վեր. Ա. Պ. Շմաւոնեան։

Պայպըլ-Հաւուսի մէջ ժամը 3.45ին Վեր. Ց. Գ. Գրիգորեան։

Խագիւղի մէջ ժամը 7ին Պատ. Ս. Ց. Զորիկեան։

ՄԱՆԶՈՒՄԷԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ

ՆՇԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Ն. ԹԱԳԱՒՈՐՈՒՆ ՕՐ. ՈՂՍԱՆՆԱ Յ. ԲԱՄՊՈՒՐՋԵԱՆ

ԽՕՍԵՑԱԼՔ

20 Յուլիս 906 Սամբաթօրեայ

ԼՈՒՍՆԿՓՔ

Երկուշաբթի 17 Յուլիս կէսիկ Փաշայի Ս. Յովհաննէս եկեղեցւոյն մէջ տեղի ունեցաւ պսակադրութիւնը տիար Սուքիաս Գասապեանի Օր. Սիրվարդ Գալփաքճեանի հետ կնքահայրութեամբ Գ. էֆ. Անանեանի։

ՄԱՀ

Բողոքական հասարակութենէն Տիար Հէնրի Ց. Դավաճեան երկարատեւ հիւանդութենէ մը վերջ մեռաւ Ասարաբարի մէջ 30 տարեկան։

ԿԱՐԱՊԵՏ ԷՖ. ՊԱՊԱԵԱՆ

ՆԱԽԿԻՆ ՈՍԿԵՐԱՁՈՒ ԱՐՔՈՒՆԻ ՊԱՂԱՏԱՆ ԵՒ ՈՍԿԵՐԻՉ ՆՈՐԻՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՎԵՀԱՓԱՌՈՒԹԵԱՆ ԴԵՐՄԱՆԻՈՅ

Այսօր կնքեց իր մահկանացուն, 70 տարեկան հասակին մէջ, ի խոր սուգ համակելով կողակիցը, որդիքը՝ Տէր և Տիկին Միհրդատ Պապաեան և զաւակունք, Տէր և Տիկին Յարութիւն Պապաեան և որդին, Տեար Հրանդ Պապաեան, ինչպէս նաև բոլոր ազգականները։

Բարեկամի և ծանօթի կը հրաւիրուին ներկայ գտնուիլ յուղարկաւորութեան տխուր ընդունելին, որ պիտի կատարուի վաղը Շաբաթ, ժամը 8½ին (Ը. Թ.), Բերայի Ս. Երրորդութեան եկեղեցւոյն մէջ, ուրկէ մարմինը պիտի փոխադրուի Շիշլիի Ազգային գերեզմանատունը։

Բերա, Յուլիս 21/3 Օգոստոս 1906

ԾԱՆՕԹ.—Կը խնդրուի ծաղկեպսակ չի ղրկել։

Հրաւիրագիր չընդունողները թող համեան ներկայս նկատել իբր հրաւիրագիր։

Պէրպէրեան ընտանիքը և պարագաները իրենց չնորհակալութիւնը կը յայտնեն ամէն անոնց որոնք ՆԱԶԱՐԷԹ էֆ. ՆԱԶԱՐԵԱՆԻ յուղարկաւորութեան ներկայ գտնուելով իրենց ցաւակցութիւնը յայտնեցին այս տխուր առթիւ։

Նազարեան ընտանիքը և պարագաները իրենց չնորհակալութիւնը կը յայտնեն ամէն անոնց որոնք ՆԱԶԱՐԷԹ էֆ. ՆԱԶԱՐԵԱՆԻ յուղարկաւորութեան ներկայ գտնուելով իրենց ցաւակցութիւնը յայտնեցին այս տխուր առթիւ։

ՍԷԼԱՄԼԸԳ ՐԷՍՄԸ ԱԼԻՍԻ

Տիւնքի ճուսմա կիւնիւ Սէլամլըգ ըէսմը ալիսի Համիտիյէ ճամիի չէրիֆինէ իճրա պույրուլմուշ տրը։

ՆԵՐՔԻՆ

ՍԱՄՍՈՒ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ. —Գրեցինք երէկ թէ Սամսի նորընտիր իշխան Քոսթանդին Քարաթեոդորի էֆէնտի Պոլիս ժամանեց Պլրէոնէ, ուր գացած էր առողջական պատճառներով։ Քոսթանդին էֆ. կայս. Պալատ գնաց ուղղակի և իր երախտագիտութիւնները մատոյց յատս Կայս. Գահոյից։ Կէս օրէ ետք այցելեց Բարձր. Մեծ-Եպարքոսին, Ներքին գործոց Նախարարին, Արտաքին գործոց Նախարարին և Եպարքոսական և Խարիճիէի խորհրդականներուն։ Նոր իշխանը առաջիկայ շաբթու իր ընտանիքով կը մեկնի Սամոս։

⁂ Քոսթանդին էֆ. Քարաթեոդորի որդին է Եթիէն Քարաթեոդորի էֆ.ի և կրտսեր եղբայրը Կայս. Պալատին Ա. թարգմանիչ հանգուցեալ Ալէքսանդր Քարաթեոդորի փաշայի։ Քոսթանդին էֆ. հեղինակաւոր ճարտարագէտ մըն է և փայլուն ընթացարտ մը Բարիզի Բոն զ'էֆ Շօսէ մարժարանին։ Պոլիս գալուն պետական ծառայութեան մէջ մտաւ և Հանրագուտ չինութեանց Նախարարութեան մէջ կարեւոր պաշտօններ վարեց։ Պետական Խորհրդոյ օրէնսդիր ճիւղին անդամ կարգուեցաւ և 15 տարի այդ պաշտօնը պահելէ ետք եղաւ անդամ Քաղաքային պաշտօնեաներու յանձնաժողովին։ Բառին բուն իմաստով հմուտ և բազմակողմանի զարգացում ստացած անձնաւորութիւն մըն է։

ԲԵՐԱՅԻ ՁՈՒՐԵՐԸ.—կայս. Իրաւէի մը համաձայն, Բաղաքապետութիւնը ամիսէ մը ի վեր նորոգել կուտայ Քեազիտխանէի ջրամբարը, մանաւանդ չէնքը եւ այլն։ Կայս. Գահակալութեան տարեդարձին օրը այդ ջուրերը պիտի սկսին հոսիլ Բերայի ու Ղալաթիոյ կողմերու աղբիւրները։

ՇԵՐԱՄԱԲՈՒՆՈՒԹԻՒՆ.— Ելմըտական 1321 տարուան չերամաբուծութեան արդիւնքին համար պատրաստուած վիճակագրութեան մը նայելով, այս տարի Պրուսայի ու Նիկոմիդիոյ մէջ բացուած տեղական չերամի հունտին քանակութիւնն է 213,224 ունկի (մէկ ունկին 25 կրամ է)։ 1320ին եղած էր 213,670 ունկի։ Այս տարի օտար չերամի հունտ բացուած չէ։ «Միզանները» մէջ ծախուած առաջին տեսակ, կէս չոր և չոր խոզակներու քանակութիւնն է 7.459,990 քիլօ և արժէքը՝ 96,035,106 ղրուշ։ Մէկ ունկի չերամի հունտը միջին հաշուով 34 քիլօ խոզակ արտադրած է. նախորդ տարին 38 քիլօ էր։ Միջին հաշուով մէկ քիլօ խոզակի գինն է 12 ղրուշ 88½, մինչդեռ նախորդ տարին էր 12 ղր. 98.։ 1321ին տեղական արհեստագործութեան համար 17,193 քիլօ իամ մեսաքս սպառած է։ Պրուսայի նահանգէն և Նիկոմիդիոյ գաւառէն օսմ. երկիրներու մուս մասերը չերամի տեղական 18,386 ունկի հունտ արտածուած է։ իսկ օտար երկիրները՝ 382,300։ Նախորդ տարին օտար երկիրներ արտածուածներուն քանակութիւնն է 562,521.

ՄԻՍԻ ԳԻՆԵՐՈՒՆ բարձրացման առաջքը առնելու համար՝ Պետական և Նախարարաց Խորհուրդներու որոշմամբ որ վաւերացուած է Կայս. Իրաւունքով, արջառներէ համրանքի, 40 փարա զենման տուրք, 40 փր. զենման յաւելուածական տուրք և 5 փր. անասնաբուժական պաշտօնական քննութեան տուրքը, ինչպէս նաև վաղեմի սովորութեան համաձայն քէհեայի յատկացուած տուրք պիտի առնուին միայն. ասոնցմէ զատ, թէ՛ Պոլսոյ և թէ նահանգներուն մէջ, և կամ իրենց տեղերէն Պոլիս ղրկուած ատեն և կամ ճամբան, ո և է բանի անունով տուրք չպիտի առնուի։ Պետական Խորհուրդը միսի սղութեան առաջքը առնելու համար, կը խորհի նաև ջնջել «չանտի»ի ու «քոթրա»ի դրութիւնը և չոգենաւով բերուած ոչխարներէն նաւակներու կողմէ փոխադրութեան ծախքէն զատ առնուած վարձքերը. նաև արդիւլել դեռ չզարգացած գառնուկներու մորթիւրը։

ՄԱԼԹԱՅԻ Օսմ. հիւպատոս Աղարեան էֆէնտէ Պոլիս ժամանեց։

ՍԱԿԱՐԱՆ ԵՒ ՍՆԱՆԿՈՒԹԻՒՆ.— Տնտեսական և առեւտր. գործառնութիւնները որչափ զարգանան, Սակարանի գործերն ալ կը բարգաւաճին։ Բայց սա դիտելի է որ Սակարանի խաղերու ենթակաները միայն պանքէրներն ու ելմական հաստատութիւններն չեն, այլ նաև շատ մը մարդիկ որոնք իրենց հացէն ջուրէն կտրելով՝ քիչ մը դրամ ձեռք բերած են։ Այսօր Հրկրորդական մարդոց քով շատ մը արժեթուղթեր կան, որոնք, սակերու սնկումի մը պահուն կը չփոթին և վնասով ձեռքէ կը հանեն իրենց թուղթերը։ Այսպէս, Սեյանիկի թերթերը կ'ըսեն թէ վերջերս նոյն հրապարակին վրայ տեղի ունեցած կարեւոր մանկութեանց պատճառը, արդիւնքն է Սակարանի գիներուն փոփոխութիւններուն։ Ժուրնալ տը Սալոնիկ իսմագրականի մը մէջ ի վեր կը հանէ ինքզինքին կուրօրէն սակարանի խաղերու յանձնած մարդոց վնասները և կը յորդորէ երիտասարդութիւնը եւ կենալ Սակարանի խաղերէ, որոնք սոսկալի քաոս մըն են։

ՀԵՌԱԳՐԻ ԻՄՄՈՒԹԱՊԵՐՆԵՐԸ. — Անպատշաճ հեռագիրները երբ հեռագրատուն յանձնուին՝ 10 փարայի դրոշմաթուղթ փակցուելով, և օրինական տրամադրութեանց համեմատ ջնջուելէ ետքը, հեռագիրը ղրկողին ընկալագիր կը տրուի։ Ոմանք սակայն ըսկսով թէ հեռագրատուններու վրայ վստահութիւն ունին, դրոշմաթուղթի արժէքը հատուցանելով հանգերձ, առանց ընկալագիր առնելու կ'ելլեն կ'երթան։ Բայց հեռագրի սէրերուն տրուիլը հարկ եղած և 10 փարայի դրոշմուրքի ենթակայ այս իմմբապէրներուն արմանները քննուած ատեն կարելի չըլար հասկնալ թէ հեռագիր քոչողներուն տրուած. բայց ասոնց կողմէ իբր անպէտ նկատուելով հեռագրատուն թողուած մասին վրայ դրոշմաթուղթի փակցուած է թէ ոչ։ Այս պատճառաւ Հեռագրական և թղթատարական վերատեսչութեան կողմէ կը ծանուցուի թէ զեղծումներու տեղի չտալու և թէ պաշտօնեաները զուր տեղը կասկածի ներքև չձգելու համար, այդ իմմբապէրները իրենց տէրերուն կողմէ պէտք է որ առնուին անպատճառ. հակառակ պարագային՝ եթէ հեռագիրները յապաղած և կամ իրենց հասցէին չհասած ըլլալու նման առարկութիւններ և դիմումներ ըլլան, նկատի պիտի չառնուին։

ՍԿԻՒՏԱՐԻ Աղքատախնամին նախորդ Բժիշկ Տքթ. Պենոն Պէզաճեան Ատաբաղար գացած է և Ցակոբ էֆ. Կամիկեանի դեղարանին մէջ իրեն դիմող հիւանդները կը դարմանէ։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԽՄԲԱԳՐԻՆ ԵՒ ԴԵՐԱՍԱՆԻՆ ԴԱՏԸ. —Առջի օր Ֆրանսական հիւպատոսարանի դատարանին առջև տեղի ունեցաւ երկրորդ դատը այն բողոքին զոր բերած էր Սբամզուլի թատերական խմբագիր Մ. Բօլ Սիմ Բըթի-Շանի Ամիթիատրոնի խումբին երգիչ Մ. Ռօլանի դէմ, զինքը անոպայ համրակ անուանած ըլլալուն համար։ Այս անգամ նիստը աւելի ոգեւորուած էր և բազմութիւնը շատ։ Մէկ քանի վկաներէ ետքը, նախագահը հարցուց դերասանին թէ ինչպէս եղաւ դէպքը։ Մ. Ռօլան պնդեց թէ Մ. Սիմ արդէն իր չարամիտ ձեւերով և արհամարհոտ չարժումով կը յայտնէր թէ գոհ չէ իր խաղէն և ձայնէն։ Այս ընթացքը և իրեն տաղանդին դէմ ուղղուած քննադատութեանց վրայ աւելնալով, իր մէջ արթնցուցին զայրոյթ մը՝ որ աճեցաւ տակաւ անուանարկիչ յօդուածներուն չարունակուելովը։ Միջադէպին գիչերը Մ. Սիմի ուսի արհամարհող թռթռտուքներէն բարկացած, դժգոհ ակնարկ մը ուղղեց անոր և Մ. Սիմ, չարժումի մը ընելով հարցնել ուզեց թէ իրե՞ն կ'ուղղէր այդ ակնարկը. այն ատեն ծռեցաւ ու ըսաւ. «Այո, դո՞ւն ես, անոպայ համրակ, համբա՛կ» (բիհեուշ)։ Խմբագիրը անմիջապէս տեսչութեան դիմեց, մինչ ինք՝ վարագոյրը դոցուելէն ետք դուրս ելաւ և ի զուր փնտռեց իր քննադատը գոչելով «Ուր է սա համրակը որ օձիքէն բռնեմ դուրս նետեմ»։ Այս է ահա դատին հերոսին պատմութիւնը։ Ցեռոյ խօսք առաւ ամբաստանեալ դերասանին պաշտպան փաստաբան Մ. Ռըպուլ, որ իր հակառակորդին չափ ճարտար դարձուածքներով ճառեց։ Քննադատի մը իրաւունքները սահմանեց՝ չօրէնքին տեսակէտով։ Քննադատի մը դատումները միայն պէտք է ըլլան արուեստագէտին, անոր խաղին և տաղանդին վրայ, և ոչ թէ մարդուն վրայ, անոր անհատական կեանքին, անունին, իր ընթացքներուն և կենցաղին վրայ։ Այս իրաւասութենէն անցած է Մ. Սիմ, վկա՛յ իր այն գրութիւնները ուր ակնարկութիւններ կան Մ. Ռօլանի արժանապատուութեան և ծանծաղամտութեան, և բառախաղեր եղած են իր ընտանեկան անունին, որուն ո՛չ մէկ քննադատ արտօնուած է դպչելու։ Դերասանը արդարապէս նեղացած այս ամէնքէն որ քննադատութեան հետ կապ չունին և անկողնակալութիւնը կ'իջեցնեն դատապանի խօսքերու աստիճանի մը, չի կրցաւ ինքզինքը բռնել Մ. Սիմը յորջորջելէ բիհեուշ բառով։ Ուրեմն, ի՞նչ կը նշանակէ այդ բառը։ Բացէ՛ք բառարանը ուր այդ բառին իմաստ կը տրուի անկիրթ մարդ։ Եւ Մ. Սիմի յօդուածները ցոյց չեն տար որ Մ. Սիմ բարեմիտ և բարեկիրթ ընթացք ունեցած է Մ. Ռօլանի հանդէպ, և այս վերջինը զայն հաստատած է թարգմանը ըլլալով իր զգացումներուն, զոր իբր նախատինք կը համարէ խմբագիրը։ Ակնկալ զան նախատինքը — եթէ երբեք նախատինք կայ — պէտք է հրապարակային ըլլայ, բարձրաձայն, ինչ որ չէ այս պարագային և հետեւաբար օրէնքի տակ չիկնար։ Փաստաբանը վերջացուց զարմանք յայտնելով թէ ինչպէս նախատող կ'ըլլայ իր պաշտպանեալը որ նախատուողն իսկ էր։ Այս պաշտպանողականը ներկաներուն մէջ խանգաւառութիւն արթնցուց և ծափահարեցին զայն, որով նախագահը միջամտեց և ազդարարեց թէ դատարանը թատերասրահ մը չէ։ Մ. Սիմի փաստաբանը հաստատեց թէ նախատինքը հրապարակաւ եղած է, քանի որ շատեր լսած են զայն։ Հետեւաբար պէտք է դարմանել նախատինքը և պատրաստ է եւ առնել իր բողոքը, երբ Մ. Ռօլան, ոչ թէ ներողութիւն խնդրէ, այլ յայտարարէ թէ բարկութեան վայրկեանի մը մէջ գործած է և կը ցաւի իր խօսքերուն։ Դատարանը խորհրդակցութենէն ետք, վճիռը յետաձգեց երկուշաբթի օրուան։

ՀՐԴԵՀ.— Երէկ գրած էինք թէ Զալաթիա, Եէնի Եոլ նպարավաճառ խանութպան ձիվանի խանութին հրդեհ ծագելով, երեք խանութներ այրեցան։ Ոստիկանական քննութեամբ հաստատուեցաւ թէ կահ կարասին ապահովագրուած էր 150 ոսկիի։ Կը կարծուի թէ դիտմամբ ձգուած է։ Իսկ Մամանէ Մ. Սինկիէրի կազդի գործարանէն հրդեհը սկսած էր արկածով։ Ծառաներէն Միսաք գիչերը բնական պէտքի մը համար դուրս ելլելու պահուն տասպեց լամբարը որմէ սկսան քոդերը՝ որոնք չուսով մարեցան սակայն։

⁂ Գրած էինք թէ Պրուսայի Աբդիլիսիզ գիւղին մէջ հրդեհ ծագելով այրեցաւ 92 տուն և 36 խանութ։ Տեղական իշխանութիւնը հրկիզեալները կը հոգայ։ Նահանգին պաշտօնաթերթը կ'ըսէ թէ վնասները 15000 ոսկի են, և ոչ թէ 50000 ինչպէս գրուած էր։

ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՓՈՐՁ.— Բանկալթի, Պէօյիւքտրէ Ճատտէսի, կայս. Անձնական Դանձու Նախարար Սաբրի Յովհաննէս էֆ.ի սեփական արաթրմանին մէջ սպանութեան փորձ մը կատարուեցաւ առջի օր։ Շէնքին Յրդ յարկը կը բնակէր թղթատարական վերատեսչութեան գործառնութեանց դիւանին անօրէն Բէթաչի էֆէնտի որ քանի մը ամիս առաջ ճամբած էր Քարատաղցի իր սպասաւորը Մառքոն։ Այս վերջինը առջի առտու տուն գալով յայտարարեց թէ 50 ղրուշ առնելիք ունէր զոր կ'ուզէր։ Բէթաչի էֆ. պատասխանեց թէ, «Եկած ատենդ բերած ծառադ ճամբուեցաւ, ուրիշ մը բեր, այն ատեն դրամ կուտամ»։ Ասոր վրայ Մառքո բարկացած մեկնեցաւ։ Սակայն երէկ առտու Մառքո դարձեալ գնաց հոն և սկսաւ հետաքրքրել իր նախկին տէրը։ Բէթաչի էֆէնտի արաթրմանէն ելաւ, և երբ սանդուխէն կ'իջնէր, Մառքոն հոն տեսնելով ըսաւ.

—Ինծի պիտի զարնէս եղեր, ուր է, բէվոլվէրդ տեսեմ...

Հազիւ այս խօսքը աւարտած էր, Մառքո քաշեց հրազէնը և հինգ անգամ կրակեց անոր վրայ։ Բարեբաղդաբար գնդակները վրիպեցան։ Զորքը գացին պատը մխուեցան, իսկ մէկը Բէթաչի էֆ.ի բաճկոնը ծակեց, բայց մարմնին չվնասեց։ Հրազէնին ձայնէն ոստիկանները անմիջապէս փութացին և որովհետեւ յարձակողը անյայտ եղած էր, սկսան արաթրմանին մէջ փնտռել զայն։ Մառքո ածխանոցը պահուըտած էր, ուրկէ ձերբակալուեցաւ։

⁂ Լրագրող մը, Մ. Ռուսս առջի գիչեր երբ Դուսմպարաքը փոզոյէն կ'ան ներ, անծանօթ մը վրան յարձակեցաւ և գաւազանի ուժգին հարուած մը տուաւ գլխուն։ Մ. Ռուսս հոսած արեան ուշադրութիւն չընծայելով սկսաւ հալածել յարձակողը, որ սակայն փախաւ։ Լրագրողը կը կարծէ թէ վրէժխնդրութեան մը արդիւնքն է այս փորձը, որ ուրիշի մը գրդռմով գործուած է։ Վիճակը ծանր է։

ՅՈՒՍԱՀԱՏ.—Հէյպէլի Ղղիին ծովեզերքէն, առջի առտու, մարդու դիակ մը գտնուեցաւ, որուն քով թաշկինակի մէջ թուղթեր կային. ատոնցմէ հաստատուեցաւ որ Անտոնիոս Էվենիտիս անուն Հելլենացի մըն է։ Մարմնոյն վրայ ծեծի կամ վիրաւորման հետք մը չտեսնուելով, հաստատուեցաւ թէ անձնասպան եղած է։

ԱՌԱՒԻ ՓԱԽԱՒ.— Ղալաթիա, Գալրա Մուսթաֆա Փաշա Ճատտէսի, աթոռի վաճառական հելլենացի Անկէլի, եօթը ամիս առաջ, քառասուն ոսկի փոխ առաւ Կէօչէոզլը խանը հաստատուած լուսայափոխ Եուվանէ, փոխարէն 145 ոսկի արժէքով 170 մէթր չուխա աւանդ ձգեց։ Մէկ երկու ամիս ետքը, Անկէլի այդ 40 ոսկին հատոյց Եուվանի և չուխան ետ ուզեց։ Լուսայափոխը պատասխանեց թէ առնը տարած է և մէկ քանի օրէն պիտի բերէ։ Անկելի բարեկամներ ղրկեց լուսայափոխը հանելու, բայց օգուտ մը չունեցաւ։ Վերջապէս, աղերսագիր մատոյց ոստիկանութեան նախարարութեան։ Քննութեան ձեռնարկուելով Եուվան յայտարարեց թէ չուխան ծախած է Պոլիս, Հասրը Իսկէլէսի, չոր պտուղի և արմտիքի վաճառական Քալիքոս եղբայրներուն։ Այդ վաճառատան մէջ խուզարկութիւն կատարուելով, չուխան ամէնէն վերի յարկէն գտնուեցաւ, սակայն Քալիքոս եղբայրները բացակայ էին։ Ամենց գրագիրը՝ Խարալամպոս յայտարարեց թէ այդ չուխան գնուած է Պոլիս, Պալըզ Բազար, Քոսթի անուն լումայափոխէ մը։ Խուզարկութիւն կատարուեցաւ, բայց Քոսթի չգտնուեցաւ։ Քննութեան ձեռնարկուելով հաստատուեցաւ թէ Քոսթի կատարեալ խարեբայ մըն է և ասկէ անկէ տասը հազար ոսկիէ աւելի գումար մը չորթած։ Զուխայի ծրարները ցոյց տրուեցան Անկէլիի, որ ճանչցաւ զայնս, եւ ըսաւ թէ երեք չորրորդ մասը պակաս է։ Այդ ծրարները ոստիկանութեան դուռը ղրկուեցան։

ԳՈՐԳԻ ԳՈՂԵՐ.—Սկիւտարի ոստիկանութիւնը, անցեալները, Ապտուլլահ, Օսման, Հիւսէյին ու Ցէյղի անուն մարդերը ձերբակալած էր, երբ Սէթ Բազարէն կ'անցնէին չորս կտոր գորգ գեռացած։ Կատարուած քննութեամբ հաստատուեցաւ թէ այդ գորգերը գողցուած են, ուրիշ ընկերներ ալ ունին. գողութիւնը զանազան տեղեր կատարուած է և թէ ատոնք ընկերներն են ձերբակալուած ու իրենց ոճրագործ ամբաստանուած կարգ մը անձերու։ Ապտուլլահ հարցաքննութեան պահուն նախ ուրացաւ, սակայն յետոյ յայտարարեց թէ իր երեք ընկերներէն զատ Հապիպ, Թահիր, Ալի Էրզէրէր, Ալի ու Վասիլ անուն ուրիշ անձերու հետ, հինգ-վեց ամիսէ ի վեր, Կէօղթէբէի, Գարթալի, Մալթէբէի, Կղզիներու, Պէյբոզի և Գուրպաղբը Տէրէի կողմերը գողութիւններ կատարելով մինչեւ հիմա հարիւրէ աւելի գորգեր գողցած են, որոնց մեծ մասը օտար երկիրներ ղրկած են Պէտէսթէնի մէջ խանութպան Սարգիսի միջոցաւ, մնացած մասն ալ դեռ իրենց քով կը գտնուի, Հապիպ, Թահիր ու Սարգիս ևս ձերբակալուեցան։ Սարգիսի ու Օսմանի ընակարաններէն վերոգրեալ գորգերը գտնուեցան։ Սարգիս հարցաքննուելով յայտարարեց թէ մէկուկէս տարիէ ի վեր Հիւսյինէն հարիւրէ աւելի գորգ գնելով օտար երկիրներ ղրկած և ծախած է։ Քննութիւնները առաջ կը տարուին։

ՔՍԱԿԱՀԱՏ.—Ծովային Նախարարութեան իրաւագէտ խորհրդական Թալաթ պէյ, առջի առտու, Դարաքէօյի կամուրջէն անցած պահուն, Կղզիներու շոգենաւերուն նաւամատոյցին մօտերը, դրամապանակը գողցուց։ Թալաթ պէյ հալածեց քսակահատը, բայց չյաջողեցաւ։ Դրամապանակին մէջ կային չորս անգլիական ոսկի, 17 ղր. և մատանիի քար մը։

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

3 Օգոստոս 1906

Ֆրանսական 3%	97.42
Օսմանեան Միացեալ	96.70
Երկաթուղի	147.25
Պանք Օթթոման	644.—
Ռէժի	437.—
Թրանսվաալ	51.25

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՊԵՐԼԻՆ 3, Օգոստոս .— Նորս Տայչէ Ալկեմայնէ Զայտունկ պաշտօնապէս կը ծանուցանէ թէ Վիլհէլմ կայսր և Էտուարտ թագաւոր մօտերս պիտի տեսակցին իրարու հետ։ Էտուարտ թագաւոր ամսոյս 15ին Ֆրիտրիխհոֆ պիտի երթայ, Համպուրկի մօտ։ Թերթերը կը խօսին այս տեսակցութեան վրայ, և յոյս կը յայտնեն թէ այս կերպով անդլեագերման մերձեցում մը առաջ պիտի գայ։

ԲԱՐԻԶ .— Ֆրանսայի ելմտական նախկին նախարար և Երեսփ. ժողովին դերասանապետ Մ. Բայեօ ճառ մը արտասանելով, առաջարկեց քաղաքական և առեւտրական մերձեցում մը Ֆրանսայի ու Անգլիոյ մէջ, Գերմանիոյ յարձակումն ազդեցութեան իբրև փոխարինութիւն։ Մ. Բայեօ կը յարդարէ Ֆրանսան որ իր յարաբերութիւնները պահէ և ամրացնէ Եւրոպայի փոքր Պետութեանց հետ։ (Տե՛ս այսօրուան քաղաքականները։ Ծ. Խ.)

— Նաւային մեծ ռազմափորձերը Մարսիլիոյ վրայ յարձակումով մը աւարտեցան։ Բազմաթիւ ժողովուրդ հաւաքուած էր եղերքը։ Քաղաքը բոլորովին դրօշազարդուած էր։ Ցամաքային ամրոցները և ընդծովեայ շոգենաւերը եռ մղեցին յարձակումը։ Ֆուրնիէ ծովակալը շատ գոհ է ձեռք բերուած արդիւնքէն։

ՊԵՐԼԻՆ .— Քիլի ձերմանիա նաւաբանը աւարտեց գերմանական առաջին ընդծովեայ շոգենաւին չինութիւնը։

— Գերմանիոյ մեծ ռազմափորձերը, այս տարի Սիլէզիոյ մէջ տեղի պիտի ունենան։

ՀՌՈՄ .— Պապին այն կոնդակը, որ Ֆրանսայի կաթոլիկներուն հրահանգ կուտայ թէ ի՞նչ դիրք պիտի բռնեն եկեղեցւոյ և Պետութեան բաժանման օրէնքին հանդէպ, երէկ ղրկուեցաւ Բարիզի Արքեպիսկոպոս Կարդինալ Ռիշարի։ Այս վաւերագիրը պիտի հրատարակուի, երբ Ֆրանսայի բոլոր եպիսկոպոսները վերադառնան ըլլան անոր պարունակութեանը։ Կ'ըսուի թէ այս կոնդակին մէկ քանի մասերը գաղտնի պիտի պահուին։

ԹԷՀԵՐԱՆ .— Նորընտիր վարչապետը Ռուսիայէն փոխառութիւն մը կնքելու կը պատրաստուի։

ՎԻԵՆՆԱ .— Աւստրիամաճառ Արտաքին գործոց Նախարար Կոմս Կոլոխովսքի Օգոստ. 20ին հոս կ'սպասուի Վիդէլէ, ուր օգափոխութեան գացած է։

— Սաստիկ տաք կ'տիրէ թէ՛ հոս և թէ՛ Պերլին։ Արեւահարութեան դէպքերէ կը վախցուի։

ՔՈՒԲԵՆՀԱԳ .— Երէկ ցորեկ և գիշերը ամենաբուռն փոթորիկ մը տիրեց ամբողջ երկրին մէջ, և մեծ վնաս պատճառեց։ 8 հոգի մեռան և 80 տուն քանդուեցաւ կայծակնահար։

ՇԹՈՒԹԿԱՐԴ .— Երէկ իրիկուն երկրաշարժի ուժգին ցնցումներ զգացուեցան, երկու բոպէ տեւողութեամբ։

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ ՔՈՆՍՈԼԻՏԷ

Երէկ առաւօտ բացուեցաւ	Օ,Ո.	104.26½
Երէկ իրիկուն գոցուեցաւ	»	104.30
Երէկուան էն բարձր գինը	»	104.33
» էն վար գինը	»	104.25

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ առաւօտ բացուեցաւ	Ֆր.	146.25
Երէկ իրիկուն գոցուեցաւ	»	146.12½
Երէկուան էն բարձր գինը	»	146.37½
» էն վար գինը	»	146.12½

Շիրքէթը Խայրէ Օ. Ո. 37.
Միտիլլի Պանք 6.—
Սելանիկի « Ֆր. 173.—

ՀՐԱՆՏ ԴԱՄԻԱՆՈՍԵԱՆ

ՊՕՄ ՏԸ ՖԻԿ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ



ՄԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ

մինչեւ որ չանչէջ և չուտումնասի ռէք խիստ ուժգին օսլագիններու և խիստ առատաձեռն պայմաններու

"ՖՐԻԴՐԻԽ ՎԻԼՀԷԼՄ"Ի

"Friedrich Wilhelm,,

ԱՆՆՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՊԵՐԼԻՆ, 1866ԻՆ

կամ գործէ ԳԵՐՄԱՆԻՈՅ ԿԱՅՍ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ուղղակի հսկողութեան տակ

Ապահովագրութիւն խառն, բնաւեկան, ժողովրդական և մանուկներու, կենսաթոշակ ելլն. ելլն.

ՄԻՆՉԵՒ 1905 ԴԵԿՏ.ի ՎԵՐՋԸ ԿՆՔՈՒՈՒԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ

1,040,000,000 ՖՐ.

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՈՂՆԵՐՈՒ ՎՃԱՐՈՒԱԾ ԳՈՒՄԱՐ (կրոր հաշուով)

82,069,055 ՖՐ.

ՊԱՏՐԱՍՏ ԳՐԱՄ

117,268,910 ՖՐ.

ԳԱՆՁՈՒԱԾ ԱՊԱՀՈՎԱԳԻՆ ՄԻՆՉԵՒ 1905

25,403,875 ՖՐ.

2,015,988 հոգի ապահովագրուած են մինչեւ 1906 Յունվար 1

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՆԵՐԸ ԵՆ

Օսմ. Կայս. Պանքի

Բալիսպանէքը (Գերմ.Կայս.Պանք.)

Ս. Պլայխրօէտր դրամատունը

ԱՐԵՒԵԼՔԻ ԸՆԴՀ. ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ

Ջ. Ս. ՋՕՆՍԸՆ ԵՒ ԸՆԿ.

J. G. Johnson & Cie

ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆՔԱՅԻՆ ԴԻՄԱՑ

Թահթապրուն խան, ԳԱԼԱԹԻԱ Կ. ՊՕԼԻՍ

Այդիւնաւոր գործակիցներ կը փնտռուին, ստացնակարգ յանձնարարականներ ներկայացնելու պայմանով։

ԹԵՐԱՑԻ ՊԱՐՈՆԻ ՄԸ ՕՐԱԳԻՐԸ

ՄԵՂԱՑԱԳԻՐ

Ուր մեծայարգ բարոյախօս Նրուանդ Թօրոյեան մահանուանեալն Կիսվաօչ, մաղերը խեթռուելով, կուրծքը ծեծելով և մեխերի վրայ նստելով՝ մեզայի կուգայ և լալահառաչ կը զղջայ բոլոր այն գրական մեղքերը զոր գործած է և կամ պիտի գործէ ներկային, անցեալին ու ապագային մէջ։ — Ատուած իր ուխտը ընդունելի արասցէ. ամէն։

— Մինչեւ այսօր ո՞ւր էիր, Թօլա՛։

— Կոբսուած էի և դանուելայայ։

Միչա Ս. Գիրքէն խօսելով՝ Երիտասի «Անառակ որդին» եմ ես, որ ոչխարներու հօտը լքելով կը դիմէիմ, բայց հովիւս (բառատ՝ն, սիրելի՛ Բասիմ, ձեզի պան մը հովիւ ընկուս համար) գիս չալակը առնելով կը վերադարձնէ հայրական տունը, — ինչպէս պատուիրած է Տէրն մեր Յիսուս Քրիստոս։

Մեզա՛յ, — աղաղակեմ և ասեմ, մեզա՛յ բոլոր այն անառակութիւններուն համար զորս ըսի ճշմարտապէս և ոչ կարծեօք, մեզայ բոլոր այն բամբասանքներուն համար զորս հիւսեցի հայու կնիկներու մալազօֆին չուրջը։ Մեղա՛յ Պօմոնթի գարնջրատունը հոգամ բարիգարիպէ մը կերած ծեծիս համար զոր չկերայ։ Մեղա՛յ այն քաշչրչանքներուն համար զորս ըրի գրական աղարիկներուս հացէին։ Մեղա՛յ բոլոր այն անբարոյական նախադասութիւններուն և մերկապարանոց գրուածքներուս համար, որոնց աղտոտութիւնը իրապէս հակայայ Թաւանճեանի յօդուածը կարդալէս ի վեր։ Մեղա՛յ այն լկտաւոութիւններուն համար որոնցմով ինծի դէմ վշտացուցի բոլոր հայ վարժուհիները։ Մեղա՛յ այն բոլոր մորմոքներուն համար զորս պատճառեցի ոսկեպեխ խմբագրապետիս, որ գիս կը սիրէր այնչա՛փ որչափ նոր փեսայ մը իր հարսը և որուն հանդէպ դարձեցի գրական... adultère մը, բայց անիկայ դարձեալ... Դատաստ. Յորհուրդին չը դիմեց. Մեղա՛յ, մեղա՛յ, մեղա՛յ...

Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, և յաւէտ վա՛յ ինձ։

Դիտեմ որ սիրելի ընթերցողներս բացակայութեանս պատճառաւ ո՛չ արցունք թափեցին և ո՛չ կոչիկով պառկեցան և թերեւս գտնուին չատեր որոնք մեկնումս տեսնելով, գոհունակ «օֆ, հեյէ աղատեցանք» մը բացագանչեցին և որոնք վերադարձս նշմարելով՝ յուսահատական «ա՛յ, նորէն պիտի սկսինք» մը պիտի հծծեն լալագին։

Կ'երեւակայեմ հիմա գրական աղբարիկներուս այն խորունկ արհամարհանքը այս յարատոփոխ նկարագրիս մասին, որ թերեւս այպանելի է և կը յատկանշէ անսկզբունք սորին արարած մը ըլլալս, արարած մը որ կը սիրէ գրիչը չալկած թերթէ թերթ թափառիլ, ինչպէս կ'ընեն մարտի կատուները իրենց պզտիկներուն հետ։

— Զանչնա՛ր այս մարդը, եղբա՛յր, պիտի յանկերդեն հաւանականաբար։

Բայց ես ճակատագրս հետեւեալ պատասխանը կուտամ քննադատներուս։

— Պարոնե՛ր, եթէ ամէնայի... Թօլայեան չէի ըլլար և ընթերցողներս վրիս չէին խենդեանար։

(Համեստութի՛ւն, հոս ես։)

— Դանէլէ՞ն... պիտի փափան դաւակցական չեչտով մը անունը որ ինծի չէ՞ն հաւներ։

Սակայն այս մարդիկ կ'անդիտանան թէ՝ Դանէլէանին մարթը փարա կ'ընէ, մինչդեռ իմ մորթս չեմ կարծեր որ ա՛յնչափ արժէք ունենայ։

Արդէն բոլորովին նո՛ր մարդ մը, նոր գրող մըն է որ կը ներկայանայ այսօր ձեզի...

×

Մի՛ փնտռէք։

Չիս կը ճանչնաք ա՛յնչափ որչափ կրնաք ճանչնալ Հոթենթացի պարոն մը։

Անունս՝ հիւսիսային բեւեւռիս չափ անծանօթ է ձեզի, մականունս՝ խաւարակուռն Սիրիկէի մէջ մնացած կոյս անտառ մըն է ուր ոչ ոք է մտած, իսկ ոճս — հակառակ ըսուած ըլլալուն թէ ոճը մարդը կը յայտնէ — դժբաղդաբար ոչ՛ինչ կը յայտնէ իմ մասին։

Մէ՛կ բառով՝ այն էա՛կն եմ ես, զոր հելլէն իմաստասէրը ցորեկ ատեն լապտերով կը փնտռէր բազմամարդ փողոցներու մէջ, — մա՛րդ մը։

Երկու աչք ունիմ, երկու ոսք — (և ո՛չ չորս, et c'est quelque chose!) — մէկ բերան, երկու ականջ, գլուխս մը որուն ետին քիչ մը խելք կ'ենթադրեմ անչուշ, — et c'est déja trop!

Գրականութեան մէջ տող մը իսկ չեմ արտադրած և չկայ ընթերցող մը որ կարենայ յիշել կարդացած ըլլալ իմ արձակս կամ ոտանաւորս անցեալին, ներկային կամ ապառնիին մէջ։

Ուրեմն, գրականութեան մէջ ալ կայս մը եմ, — մէյ մըն ալ թո՛ղ ըսենն թէ կոյսերը հաղուագիւտ են հիմա։

Ու երբեք, — օհ! au grand jamais! — չպիտի հանդգնիմէի գրիչը առնելով իմ՝ գրական հրապարակ՝ պաշտօնակից հռչակիլ յանդգնելով ինքզինքս ա՛ինչպէս անանուր գրողներու։ — (զոր օր. Եսոլիք Արմէն, Էն.)

— որոնք գոնէ հայերէն ուղղագրութիւնը շիտակ գիտեն, եթէ ասկեպեպս խմբագրապետս, որ Բասիմ Ներգաշնակ անունին կը պատասխանէ (երբ անչուշտ... գինքը կանչելու ըլլան) և որ ի պատուական թերթին Մանկուտ, — որ եաբուննախ չէ այլ չավուշ իւզիւմ է — իմբագրապետական գաւազանը կը բռնէ ձեռքը, բարեհաճած չըլլար խնդրել իմ ճղճիմ ու... ճահճային աշխատակցութիւնս։

— Սակայն, առարկեցէ՛ք, ինքո՞ր կ'ուզէք որ գրեմ, երբ մինչեւ այսօր չեմ գրած։

—Աւելի ազէկ, պատասխանեց ան, մինթէ Միլտոն կորուսեալ դրախտը չը գրած՝ այդ հրաշակերտը դատ՞ էր։

—Բայց Միլտոն քերականութիւն գիտէր։

—Եթէ կը կարծես որ մեր այսօրուան գրողները քերականութիւն գիտեն...

— Ուրեմն... Եղիցին Կամք Քո, ըսի մեծանուն բարեկամիս, որուն պիտի պարտիմ օր մը իմ բոլոր համբաւս, փառքս և տաղանդս, եթէ օր մը «գրականութեան ասպարէզին մէջ» գոնէ համբաւ, փառք ու տաղանդ շահելու ըլլամ, քանի որ վրեստահ եմ թէ... փարա չպիտի շահիմ հոն։

Ու երբ գրական վսեմ ասպարէզին մէջ՝ անսահման toupetն կ'ունենամ ձեզի ներկայանալու. շաբաթ առտուընով, առտու մը ուր իմ սրամիտ նախորդս վարձեցուցած էր ձեզի աւելի միմոսական platներ հրամցնել, ամէն դեbutantի յատուկ trac մը կը սարսէ աղիքներս։

Ու որովհետեւ անհունն հաճոյք մըն է Բրոնիկագրի մը համար ամէն բանէ առաջ ինքնիրմովը զբաղիլ, կը փութամ այս հաճելի զբաղումով պաբպիլ պահ մը, որպէս զի ընթերցողներս հասկնան à quoi s'en tenir։

... Հաղիւ քսաներկու գարուններ համբուրած են ճակատս, այտերս և թուչս (անոթիները!) և սակայն երբ տարիքս հարցնելու ըլլամ մէկու մը՝

— Բառատունչի՛նդ, կը պատասխանէ անվարան։

C'est que— ինչպէս ըսած է Տիւմա Որդի— երեսուն տարու եղող և տարիքստ երեւցող մարդիկ աւելի ճանչցած չա՛տ աւելի սիրած են կինը, քան այն մարդիկը որոնք տարիքստ են և երեսուն տարու կ'երեւին։

Ուրեմն — եղրակացութի՛ւն — սիրած եմ կինը, այսինքն այն կինը որ ո՛չ քոյր էր, ո՛չ մայրս և ո՛չ մեծմայրս, քանի որ ամէն մարդ չի կրնար Ֆեբրը մը ըլլալ։

Բերայի մայթերու վրայ... ծլած, ծաղկած և ծերացած, կը պատկանիմ այն endurci Բերացիներու դասակարգին, որոնք երբ գիշեր մը Սկիւտարի կողմը մնան, nostalgieէ կը բռնուին։ Կը սիրեմ Բերան ա՛յնչափ որչափ խըսֆած սիրահար մը կը սիրէ իր տասնըհինգ տարու սիրուհին։

Կը սիրեմ Բերայի կիները, Բերայի օդը, Բերայի երկինքը, արեւը (արո՞ւ թէ էգ), փողոցները, քարե՛րն իսկ,— թէև այս վերջինները երբէք չեն կըշտացներ նոյնիսկ զիրենք ամէնէն աւելի սիրողները։

Պօմոնթի գարնջրատունը չեմ երթար երբէք և բնաւ չեմ սիրեր ծեծ ուտել Հառում փալիգարներէ։

Հակառակ Բերացի ըլլալու, չունիմ Բերացիներու կարգ մը ունակութիւններ,— ու օրինակի համար, փողոցէն անցնող չենք-չնորհք կնոջ մը ետեւէն երթալ կամ հարցնել անոր, ինչ որ goujatութեան վերին աստիճանն է... ո՛չ միչտ սակայն։

Կը սիրեմ սիրոյ յայտարարութիւն ընել այն ամէն կնոջ, որ կ'ախորժի սիրոյ յայտարարութիւններուն զանազան ու զարմանալի տեսակներէն։ Ասկէ ոչի՛նչ կը կորսնցնեմ, ընդհակառակը երբեմն կը շահիմ։

Ասկէ վեց ամիս առաջ անբարոյական մէկն էի գուցէ. գոնէ գիս ճանչցողները ա՛յնպէս կ'ըսէին։ Սակայն, վեց ամիսէ ի վեր, ա՛յնչափ բարոյալից մէկն եմ դարձած, որ նոյն ինքն գիսակ եթէ գերեզմանէն ելլէ, իմ քովս կը նստանայ։— Զէ՞ մի որ Ս. Օգոստինոս ալ սուրբ չեղած խոշոր մեղաւոր մըն էր, և Սրբուհի Մարիամ Մագդաղենացի սրբուհի չեղած՝ խոշոր մեղաւորուհի մը։

Հակառակ դեռատի հասակիս,— (ծաղիկ հասակ պիտի ըսէի, սակայն չեմ ըսեր, Ծաղիկ կանանց յատուկ գրական գեղեցիկ հանդէսին réclame բրած չըլլալու համար) ակռաներուս երեք քառորդ մասը թափած է և մազերուս թելերը՝ աշնան տերեւներուն նման՝ մէկիկ մէկիկ իմ՝ալուս զբաղած են,— յաակութիւններ գրչի մարդուն համար, որ կը ներէ իրեն յանուն փորձառութեան խօսելու։

Մանգումեի չարաթօրեայ Քրոնիկագրի պաշտօնիս բերմունքով՝ ամէն առտու կը կարդամ Մանգումեն, և քանի որ կը կարդամ Մանգումեն, բնականաբար կը կարդամ նաև Բիւրակը, քանի որ կը կարդամ Բիւրակը, կը կարդամ նաև Ծաղիկը, քանի որ կը կարդամ Ծաղիկը, կը կարդամ նաև Հանրագիտակը, և քանի որ կը կարդամ այս ամէնը, հետեւաբար պէտք է կարդամ նաև՝ օրին մէկը հրատարակուելիք Տէր-Յակոբեան Յակոբին Մանկական Թերթը։

... Ո՛րչափ ալ հաճելի ըլլայ ինծի անձնական ուսումնքիս մասերմութիւնները՝ զբաղեցնել ձեզ, կարծեմ նոյնչափ հաճելի պէտք չէ ըլլայ ձեզի այս զբաղումը, որում՝ սպասելով որ հաճիք ձեր պօն-բուանը տալ իմ վարած կեանքիս մասին, ցաւ ի սիրտ կը հարկադրիմ վերջացնել՝ գոնէ առաջին օրուան համար ինքզինքս քիչ մը նուազ դլուխս արդուկած ըլլալու դիտումով։

Եթէ Տէրը ուզէ և Մամագրապետս կամենայ, ասկէ վերջը չատ ժամանակ ունիմ պարզելու ձեզի գաղափարներս, որոնք հակառակ առ. նուվօ ձգտումներ ունենալնուն, միչտ տրամաբանական կը մնան՝ բառին ամէնէն... մինչակորեար իմաստով։

Վերնագրիս ընտրութիւնը կը տառապեցնէր զիս։ Ինչ վերնագիր դնել Ատուած իմ՝ Ա՛հա տեղ մը որուն մասնակից ըրի մեծանուն Խմբագրապետս։

—Դուն ո՞վ ես, հարցուց։

—Բերացի պարոն մը։

—Ուրեմն թո՛ղ վերնագիրդ ըլլայ՝ Բերացի պարոնի մը Օրագիրը։

Օրագիրիս մէջ պիտի յիշուին այն նօթերը միայն, որոնք կրնան հետաքրքրել Բերացի պարոն մը և այս նօթերուն չուրջը պիտի հիւսեմ բարոյալից (ո՜հ, քանիսն բարոյալից) խորհրդածութիւններս միչտ բերացիական չունչով մը,—cela va sans dire!

Թերեւս միայն բերացիները պիտի կարդան զիս։—Թերեւս։

Բերայի պարոն մըն եմ ես և չպիտի կրնայիք անչուշտ ակնկալել ինչ որ Եղլեմ Զանկուլտաքցի պարոններուն համար գրեմ,

Շաբաթապատում Քրոնիկ մըն է այս ուր բերացիական գրականութիւն մը ընել մտադրած է խոնարհաբար իրեն այս նոր գրողը, անուանեալ Երուանդ Թօլայեան, որ խաչը հանելով գործի կը սկսի՝ միտքը դրած ըլլալով ո՛չ անոր ասոր դպչիլ, ո՛չ սուրբ բարոյականի, ո՛չ ալ կինիներուն,— ինչ որ քիչ բան չէ՝ խոստովանեցէ՛ք։

Թիֆիլիս

Ս. ՏԱՄՆԱԲԱՑԻ

Ուր Բերացի պարոնը իմաստասիրական էթիւտ մը կը կատարէ տատամարդին վրայ, խնդրելով իր անձնական առատաձեռնութենէն որ չելլէ վրան առնէ իր ընելիքները։

Բերայի մէջ բոլոր դիմացդ հլլողը կա՛մ բժիշկ է, կամ փաստաբան, կամ սիկուրթանի և կամ քօմիսիոնէռ և անկայ որ ո՛չ բժիշկ է, ո՛չ փաստաբան, ո՛չ սիկուրթանի, և ոչ գոմիսիոնէռ, կրնաք վստահ ըլլալ թէ 100ին 100 տատամարդ մըն է ան։

Քալած առնդ քիչ մը վեր նայէ՛ և տատամարդի բապելայէ զատ ուրիշ՛ինչ պիտի նչմարես, իսկ եթէ տուներու դռներուն ակնարկ մը նետելու ըլլաս, անպատճառ տանդիսքի փլաֆ մը կայ հոն։

Ու ասոր մէջ ո՛չինչ կայ զարմանալի, քանի որ նոր վիճակագրութենէ մը հասկցուած է թէ ազխարհս երեսը իւրաքանչիւր ակռայի համար մէկ տատամարդ կայ,— ձիերու, կովերու և եղերու ակռաներն ալ մէկտեղ հաշուելով։

Շատ ծնողքներ գիտեմ, որոնք իրենց նորածին մանուկին օրօրոցին վրայ նայելով կը խորհին.— «Զաւակս երբ մեծնայ ուրքո՞ր պիտի ընեմ, փաստաբան պիտի ընեմ, կամ վարդապետ պիտի ընեմ։» Սակայն չկա՛յ, չէ՛ եղած ո՛չ ալ պիտի ըլլայ ծնողք մը, որ իր զաւակին ապագային վրայ խորհած ատենը, միտքին անկիւնէն անցընէ.—«Զաւակս մեծնայ նէ՝ տանդիսք ընեմ։»

Բայց, պիտի խորհիք,,— Ինչո՞ր ուրեմն ա՛յսչափ ատամաբոյժ կայ աշխարհիս երեսը, ա՛յնչափ շատ որ ամէնէն ալ պարապ կը նստին։

Ատամաբուժութիւնը ո՛չ տաղանդ է, ո՛չ կոչում, և չեմ կարծեր որ ատամաբոյժ ըլլալու համար մարդ «սրբազան հուր»ի պէտք ունենայ, քանի որ ակռայ քաշելու և ուրիշին բերանին հոսը մտիկ ընելու մէջ հոգեկան ոչ և է հմայք կամ գոհունակութիւն չեմ կըրնար նշմարել։

Դպրոց յաճախած հին օրերուս՝ մեր դասարանին մէջ ամէն տղայ մէկ մէկ բանի կը բաղձար։— մէկը կ'ուզէր բանաստեղծ ըլլալ, միւսը վաճառական, անդիինը՝ չեմ գիտեր ինչ, սակայն չկար նոյն իսկ էշ հատ որ ապագային տանդիսք ըլլալու երազը չունէր ինքնիրեն։

Արդ, տեսէ՛ք թէ մարդ ինչո՞ր տանդիսք կ'ըլլայ։

Ծնողքը իր զաւակը Եւրոպա կը զրկէ բժշկութեան, վիրաբուժութեան, կամ փաստաբանութեան հետեւելու համար։

Տղան երկար տարիներ կը հետեւի... աղուոր կիներու փէշերուն։

Ծնողքը միչտ դրամ կը զրկէ՝ սպասելով որ օրին մէկը իրենց զաւակը մեծ բան մը պիտի ըլլայ։

Սակայն տարիներ կ'անցնին և հայրիկը կը սկսի ճանճրանալ ամսական զրկելէ։

Ասոր վրայ բժշկութեան կամ փաստաբանութեան ուսանողը կը խորհի թէ վերջապէս պէտք է կացնի մը կոթ ըլլայ։ Կը մտածէ թէ բժշկութիւնը շատ դժուար է, փաստաբանութիւնը շատ երկար, և չո՛ւտ մը վարպետ ելլելու մէկ հատիկ արհեստ մը գտնէ, որ է ատամնաբուժութիւնը։ Եւ այս կերպով ատամնաբոյժ մըն ալ կ'աւելնայ ատամնաբուժերու միլիոնաւոր լեգէոնին վրայ։

Ատանը առաջին կարգի տանդիսքներն են։ կը մնան երկրորդ կարգինները։

Բարիզէն, Ամերիկայէն վկայեալ ատամնաբոյժը իր քովը այկերտ մը կ'առնէ, — երկրորդական թաղային վարժարանի մը հաղիւ քառորդ ընթացքը աւարտած պատանի մը։

Այս տղան օրն ի բուն ատամնաբոյժին աղբիւրին մէջ ճանճ կ'որսայ, կ'աւլէ, վարպետին սուրճ կ'ապպարէ, ակռայ քաշել տալու եկողներուն ճիչերը և աղաղակները կը լսէ, քաւչու կը տաքցնէ և շաբաթական մէջիտ մը կ'առնէ, ան ալ ոչ ամէն շաբթու։

Եւ օրին մէկը՝ երբ ճանճրանալու ըլլայ ա՛լ սուրճ ապպարելէ և քաւչու տաքցնելէ, ինքզինքենը կ'որոշէ վարպետ ելլել, տանդիսքի փլաք մը չնեղ կուտայ ինքզինքին, դրանը քով կը կախէ և ալ... յաճախորդի կը սպասէ։

Երբ խանութին առջեւ բաղուութիւն նշմարէ, գոյութիւնը զգացնելու համար, անմիջապէս պատուհանին քով կը տանի ջուր եռացնող գործիքը, և պատուհանէն դուրս մեծ ֆչրատուքով թող կուտայ իսլիմին չոգին՝ իր վրայ հրաւիրելով անցորդներու ուշադրութիւնը։ Նոյն իսկ ատամնաբոյժներ կը ճանչնամ որոնք յատուկ մարդիկ վարձած են առտուընէ մինչեւ իրիկուն իսլիմը պարպելու համար։

Եւ որովհետեւ գործի մարդ է ա՛լ, դրամօժիտով աղջիկ մը փնտռելու կ'ելլէ։

...Տանդիսքի բապելան ո՛րչափ խոշոր ըլլայ, յաճախորդները ա՛նչափ առատ կ'ըլլան։ Ահա թէ ինչո՛ւ ատամնաբոյժերու բապելները չորս քիլոմէթրօ երկայնութիւն ունին։

Ատամնաբոյժը մէջիտ մը կ'առնէ մէկ ակռայ քաշելու համար։ Թէեւ ատամնաբոյժ ալ կայ որ մէկ սիլիմ քառորդի մը մոմ է և եթէ օրական քաշուելիք տասը ակռայ ըլլայ հարիւրական փարայէն ալ կը քաշէ։

Ատամնաբոյժը երբ յաճախորդի մը օձիքէն բռնելու ըլլայ, ա՛լ անկէ կ'ուզէ հանել իր պարապ նստած օրերուն օրակաները։— Ատամնաբոյժի մը սեր-մայեն չա՛տ չա՛տ տասը զրչ. է, բայց հինգ ոսկիէն պակաս չառներ։

Ատամնաբոյժերու գործերը խիստ առատ են և տանդիսք կը ճանչնամ որ յաճախ ամսական ակռայ մը իսկ չուներար քաշելիք։

Եւ դարձեալ ա՛նպէս կը ձեւացնէ որ ակռայ քաշելէ և ակռայ չհեղէ գլուխը քերելու ժամանակ չունի։

Անցեալ տարի ճի՛շդ այս տեսակ ատամնաբոյժ մը ունէի։

Ամէն անգամ տունը երթալուս՝ հեռուէն կը նշմարէի դռան պատուհանին առջեւ նստած՝ ակռայի ցաւէ բռնուած մարդու սպասելով։

Սակայն իմ տուներս տեսնելուն՝ անմիջապէս անյայտ կ'ըլլար պատուհանէն՝ սատանան տեսածի պէս։

— Հրամմեցէ՛ք, կ'ըսէր ալկերտը դուռը բանալով, վարպետս քիչ մը զբաղած է, հիմա կուգայ։

Ու չէնք-չնորհք քառորդ ժամ մը «Սպասման Սրահին մէջ» սպասելէս վերջը՝ մեծազարդ ատամնաբոյժս կը յօժարարէր վերջապէս գալ գիս գտնել։

—Ա՛, ներեցէ՛ք, սա մէջտեղիս չատ գործ ունիմ։

Ու այս խաչտառակութիւնը կը կրկնուէր ամէն անգամուն և ես ամէն անգամուն կը կլլէի, թէեւ ալկերտը որ ապագային կրնար ինծի քար հանել ի հանուն վարձատրութիւն՝ լուկեաչս կը խոստովանէր ինծի թէ վարպետը առտուընէ մինչեւ իրիկուն ճանճ կ'որսայ։

Ինչ կ'ըսես, տանդիսքի truc!, եթէ մարդը ճշմարտապէս յաճախորդ չունէր, գոնէ այդ պատրանքովը կ'ապրէր։ չէ՞ք կարծեր որ իմ կողմէս անգթութիւն մը եղած պիտի ըլլար ինքզինքս յուսախաբ ընել։

... Եթէ ատամնաբոյժի արհեստը ունի իր անպատեհութիւնները, սակայն անոր առաւելութիւններն ալ կան։

Օրինակի համար, ամենապարզ sans façon ձեւով մը անիկա չատ անգամ ատիթը կ'ունենայ ափերուն մէջ առնելու ամենագողտրիկ այտերը և բերանը դեռատի գեղաշիտ մը, որուն երեսը իսկ չենք համարձակիր նայիլ մենք՝ պարզ մահկանացուներս։

Ու ինչ գոհունակութիւն է ան, երբ գեղանի տիկինի մը ցաւերուն վերջ կուտայ՝ անոր խորին երախտագիտութեանը և չնորհապարտ ժպիտին արժանանալով։

Ասոր փոխարէն չատ մը պառաւ կիներու ալ բերանը կը բռնէ. այս ալ իր պատիժն է։

Տանդիսքը ուրիշ առաւելութիւն մըն ալ ունի. օրինակի համար գիտէ թէ՝ այնինչ գեղանի օրիորդին բերանին մէջ հինգ ակռայ կայ պակաս, չորս ակռայ փտած և երկու հատ լեցուած։ Գիտէ նաեւ թէ այնինչ գեղանի տիկինին մարգարտաչար գմայլելի ակռաները... իր աղբիւրէն ելած են։

Ահա՛ թէ ինչո՛ւ ատամնաբոյժն ալ խոստովանաբար չպի պէտք է գաղտնապահ ըլլայ. ապա թէ ոչ՝ որչափ ամուսնութիւններ կէս ճամբան կը մնան, ինչու որ չատ ախորժելի բան մը չէ հարկաւ առնել կին մը՝ որուն լինցերը կարմիր քաւչուէ են։

Այս պարագան ինծի կը յիշեցնէ բարեկամներէս մէկուն յուսահատ վիճակը, որ եկաւ գիս գտնել ամուսնութեանը հետեւեալ օրն իսկ։

—Երեւակայէ՛, բարեկա՛մ, գլխուս եկածը։

—Ինչ եղաւ, արդեօք ամուսնութիւնդ դժբաղդութի՞ւն մը եղաւ քեզի։

—Այո՛։

—Արդեօք տիկինը...

—Չէ՛, կարծածդ չէ՛, երանի թէ ա՛ս ըլար, այլ աւելի ծանր։

—Ինչ կ'ըսես, արդեօք մեռա՞։

—Երանի թէ ա՛դ ըլար։

—Բեղի խարե՞ց։

—Երանի թէ ա՛դ ըլար։

—Հապա ինչ է յուսահատութեանդ պատճառը։

—Տե՛ս, երէկ իրիկուն հիմնեակ սենեակը մտած ատենիս չէնք չնորհք հանուեցաւ...

—Է՞...

—Գաւաթի մը մէջ ջուր լեցուց։

—Խմե՞ց։

—Չէ՛, այլ բոլոր ակռաները մէջը դրաւ։ Եւ այս բանին համար օրէնքը ամուսնալուծում չէ սահմանած։

—Հարկա՛ւ, քանի որ օրէնքին սահմանած ատենը մարդիկ ակռապլիկ չէին։

Ու, իրո՛ք, ահռելի էր յուսահատութիւնը բարեկամս, որ կ'անգիտանար թէ... ակռապլիկներու առատութեան մէջ կ'ապրինք կոր։

Ատամնաբուժներու սալոնները անցուցած երկար ժամերուս մէջ ոչինչ ինծի անպատում մխիթարութիւն մը եղած է հաճելի ներկայութիւնը գեղանի տիկիններու և մատաղատի օրիորդներու, որոնք ակռայ չունել տալու կուգան։

—Օ՜խ, կը մտածեմ ինքնիրենս, եթէ ես ակռայ չունիմ, գոնէ սրունք ալ ինծի պէս են։

Ասոնց փափուկ ու գողտրիկ բերաններուն մէջ ալ կը մտնէ ահռելի տաք քաւչուն՝ բերնին կաղապարը առնելու համար և յետոյ անդիինը, ատամնաչարը, որ ո՞րչափ ալ ոսկիէ կամ մարգարիտէ չմոնած ըլլայ, դարձեալ ատամնաչար է, բերաններու չարչարանքը, կերակուրին դահիճը՝ որ կ'արգիլէ մեր կերածէն համ մը առնելու, խօսակցութեան խոչընդոտը՝ որ յանկարծ մեր բերնին մէջ իմայով մեր ըսելիքը կ'ընդմիջէ.— անպիտանը։

Մեր հայրիկները և մեր մամիկները ատամնաչարին ի՞նչ ըլլալը չեն գիտեր եղեր,— երանելի՛ մահկանացուներ։

Հապա ատոր աւելորդ ծախքը։ Իմ մասիս՝ տարին երկու անգամ ակռաներս կը կոտրեմ և տարին երկու անգամ ատամնաչար չինել կուտամ։

Մէյ մըն ալ կ'ըսեն որ մեր պապերը դրամի տէր կ'ըլլան եղեր։

Մինթէ անոնք ակռաներու փորձանքը ունէին։

ՀԻՄԷՆԵԱՆ ՀԱՄԲՈՅՐԸ

«Ծաղիկ» կնթերթը ընկերային պատաշաճութեան մասին հարցում մը էր ուղղած իր ընթերցողներուն թէ՝ «Երիկնկի կրնան ուրիշի ներկայութեանը դիրար համբուրել»

Շիտա՛կը չեմ գիտեր։

Միայն թէ մեր դէմը չորս տարիէ ի վեր կարգուած և միչտ առաջին օրուան չափ սիրատոչոր տիրոջ մը կայ, որ Ծաղիկին այս հարցումը չատ պարզ կերպով մեկնած էր։ — Այս մարդը ամէն օր պատուհանին առջեւ դիրկընդխառն՝ կը հոտուտուար իրար, աղաւնիներու նման բերան բերնի։

Զէք գիտեր թէ ո՞րչափ գայթակղութեան առարկայ եղած էր այս ամոլը հանդէպ մեզի, որ մեր հին նախապարարութիւններուն մէջ կը սիրենք ապրիլ տակաւին և կ'երեւակայենք — թերեւս իրաւամբ — թէ սիրային ցոյցերը — նոյն իսկ անոնք որոնք ակռաներուն օրինաւոր կնիքը կը կրեն — պէտք է գաղտուկ կատարուին, ապա թէ ոչ կը մեղանչեն պատշաճութեան դէմ։

— «Քա՛, սըրանք խիպ ամօթ ըսուած բանը ինչ՛ չունին», կը յանկերգէր տան տիրուհիս, որ երբեք պատուհանին առջեւ այս տեսակ բաներ չէր ըներ էրկանը հետ։ Դիտմամբ աչուընիս բացած կը նայէինք այդ ամէնին՝ կարծես ըսելու համար անոնց։

— Է՞, քիչ մը նուազ եանդ, մենք հոս ենք, չէ՞ ինչ ներս քաչուեցէ՛ք։

Սակայն, կ'երեւի թէ անոնք բնաւ մեզի մարդու տեղ չէին դներ, քանի որ առանց իսկ ուշադրութիւն դարձնելու մեր կողմը, կը չարունակէին։

Իրա՛ւ, հիմնեեան համբոյրը այնչարիս ամէնէն մաքուր, սուրբ և վեհ բան է, թէեւ ոչ ամէնէն... անմիքբոպը։

Իրա՛ւ, զոյգ մը ամուսիններ կըրնան ուղածնուն չափ տատրակօրէն իրար հոտուտուար՝ բարոյականի դէմ ոչինչ ընելով, քանի որ ամուսնութիւնը այս հոտուտումին աչառ անցագիրն է։

Իրա՛ւ ո՛չ ոք կրնայ արգիլել ամուսնի մը իր կնիկը համբուրել, մինչեւ այն ատեն որ պիտի գոնանայ լակ իր կնիկը համբուրելով։

Իրաւ, այնարիս ամէնէն գեղեցիկ բանաստեղծական տեսարանն է տեսնել երիկ կնիկ մը՝ որ փոխանակ իրարու գլուխ պատելու՝ ինչպէս սովորական է, կը նախընտրեն իրար չոլել։

Իրա՛ւ, վերջապէս,— բոլոր ատենք արեւի չափ պայծառ են և պայծառ տուտուին չափ լանկառոզ. սակայն միթէ չատ ալ պատշաճ չի՞ թերանքկատուիլ որ բոլոր այս ճշմարտութիւններուն անհերքելիութիւնը հաստատեն մեր աչքերէն հեռու, փոխանակ գալու մեր աչքերուն առջեւ պարզելու բաներ, որոնք միայն զիրենք կը հետաքրքրեն, քանի որ աչխարհիս մեծագոյն փափկանկատութիւնն է լեռնը չուտել զուռնաճեղին դիմացը և փառաւոր ճաշ մը չընել՝ չորս օրէ ի վեր չորս հացով կշտացող անօթիի մը առջեւ։

Պիտի առարկէք թերեւս թէ այդ ամոլը պէտքը կը զգայ աչխարհին քարոզելու որ էրկի կնիկ իրար կը սիրեն և երբեք պէտք չունին Դատաստ. Յորհուրդին դիմելու։

Աղէկ, սակայն աս ալ միթէ խոչոր անքաղաքավարութիւն մը չէ՞։

Ինչ հարկ այս բաները հասկնել ուրիշներու, որոնք իրար չեն սիրեր և ամէն չարթու Դատաստ. Յորհուրդին կը դիմեն։

Փա՛ռք Աստուծոյ, նախապատմական դարերու մէջ չենք ապրիր, ուր մարդիկ ո՛չ տուն ունէին ո՛չ սենեակ, և պարտաւոր էին իրենց ամէնէն intime գաղտնիքները հրապարակաւ և բաց երկինքին տակ կատարելու։

Հիմակուան մարդիկ տուն ալ ունին սենեակ ալ, ինչպէս նաեւ բաց՝ ոչ անկողին և պատուհաններ կը կրեն վարագոյրներ, որոնց պաշտօնը յայտնի է ամէնուն։

×

Այլ ի զո՞ւր։

Մեր բոլոր տրամաբանութիւնները «Զայն Բարբառոյ յանապարհ» կը մղեն և մեր դրացի ամոլը կը չարունակէր պատուհանին առջեւ տալ իր չահեկան ներկայացումները, առանց ո և է սպասելի, ներկայացումներ, որոնց Théâtre Rosseի խաղերուն մէջ ալ կարելի չէ հանդիպիլ։

Եւ սակայն որովհետեւ համբերութիւնը չափ մը ունի, un beau matin զգայի գտնել դիմացի սիրելի պարոնը, որ իր կնոջը կողմէ սիրուած ըլլալու անպատմելի ու հաղուագիւտ երջանկութիւնը ունէր, ինչպէս նաեւ այդ իր երջանկութիւնը ուրիշներուն գլուխը խօթելու անդիմադրելի մարմաջ մը։

—Ո՜, սիրելի դրացիս, ըսի, ձեր հիմնեեան երջանկութիւնը մեզի ամէնքս խիստ երջանիկ թողած է. սակայն արդեօք չէ՞ կրնար այդ երջանկութեան ցոյցերը մեր քիթին տակը չտնել, մտածելով որ կրնան դուցէ գտնուիլ ուրիշ ամոլներ, որոնք ձենէ նուազ երջանիկ, ձեր երջանկութեանը նախանձելու զօրաւոր պատճառներ կրնան ունենալ, որով դուք ալ նաազարի կրնաք գալ՝ ձեր երջանկութեանը գլխուն կապոյտ պօճնուխ կախած չըլլալով։

Երջանիկ ամուսինը կարեկցական ակնարկ մը ուղղեց ինծի.

—Սիրելի՛ պարոն, Եւրոպայի մէջ ասանկ է։

Ասկէ հիանալի պատասխան... փարա մը չըներ։

Քանի որ Եւրոպայի մէջ մաքիլ կը պարին, մենք ալ պէտք է մաքիլ պարենք քանի որ Եւրոպայի մէջ կիներ՝ փողոցը թեւերնին լուսապարուհիի նման վեր սօթթած կը պատին, մենք ալ պէտք է նորը ընենք. քանի որ Եւրոպայի մէջ Պ. Կալլէն Մէրէլլիի համար կը մանկանայ, մենք ալ հոս պէտք է մանկանանք Բուբալ տուտուին համար. քանի որ Եւրոպայի մէջ ամուսինները հրապարակաւ իրար կը գրկեն, պէտք է որ նոյնը ընենք կապկորեն...

Ու հիմնեեան այս հրապարակային սիրադեղումները ուրիշ կենսական վնաս մը ունին ինծի նման ամուրիներուն. չէ՞ մի որ մենք՝ այս երջանիկ ամոլներուն սիրային ցոյցերը տեսնելով՝ տակաւ պիտի համոզուինք թէ երջանկութիւնը պէտք է ամուսնութեան մէջ փնտռել և պիտի երթանք չուտ մը մէկ մէկ ամուսին գտնել մեզի։

ԵՐԱՒԱՆԴ ԹՕՂԱԳԵԱՆ

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ